

ԲԱԿԱՆԱԿ

Ե. ՏԵՐԵ ՀՅՈՒՅԱՆԻՔ 1851 Խ. 10.

ԵԶԳԻԾԸՆ

ԵԶԳԻԾԸՆ ԳՊՐՈՒԹԻՒՆ

Ե

Էկամուֆ Ա. ԳՐՈՒԹԻՒՆ ՎՐՅԸ

Եթե լիզու եւ դրութիւն կլսէնք, աղջի մը յառա-
ջադիմութեան պայմանները ըստ մեծի մասին անոնց մէջ
կը դանենք: Լիզուն՝ միջոց հազրագակցութեան իւրա-
քանչիւր մասց: Եւ դրութիւնը միջոց տարածման իոր-
հարուց դարձ: Ի դարձ եւ ամէն տեղ ուր լիզուն չ'կա-
րող հասնիլ, մէկ զօրութիւն մը կը կազմեն իրաւ հետ
սերմանի կցած, բանականութեան զօրութիւնը, միջք զե-

բազանց եւ աւանդ կատարելադործութեան, զոր Ավախանամութիւնն բաշխելով՝ ՚ի մարդիկ, հոն տպաւորած է անոր զանազանութիւնն յանբանից եւ աստիճանաբար յառաջադիմութիւնն ամէն բանի մէջ :

Ուստի, լեզու եւ գրութիւն աղբաց հետ քալելով եւ հետեւելով անոնց բաղդին պայծառութեան կամ խաւումանը, կը փայլին անոնց հետ եւ կ'իյնան անոնց հետ Պատմութեանց իմաստասիրութիւնը աս սերտ յարաբերութենէս խիստ օգտակար հետեւութիւն մը կրնայ քառել՝ բանականութեան ընթացքը ժողովրդոց վիճակներուն հետ համեմատելով: Կը տեսնէ որ ուր առաջնն է ծաղկեալ եւ յառաջադէմ, հոն մարդկաք ալ փառաց եւ պայծառութեան մէջ հսկայաքայլ կը յառաջն, եւ ուր լնդրուն եւ գրութիւնը, այսինքն բանականութիւնն եւ դպրութիւնք, չ'են մշակւած կամ յետադարձ կը քալեն, մարդկութիւնն ալ վայրենութեան եւ կամ անկման վիճակին մէջն է:

Յունաստան եւ Հռոմ իրենց քաջ աշխարհակալոց եւ օրէնսդրաց հետ ունեցան իրենց առաջին իմաստանքըն եւ բանաստեղծները: Պիսիստրատեանկը հռչակեցին զշումերոս, Պերիկղեսի եւ Եղեքսանդրի հետ կը միշւին Ասկրատ, Պլատոն, Էպիստուել, Եսրիղես, Սոփոկլ. Ծովոստոս եւ Ա իրդիլիոս ու Աենեկա ժամանակակիցք են: Ա'եր դպրութեան ոսկեդարը հաճութեամբ յիշել կուտայ մեզի միատեղ Ա ուամշապուհն եւ Ատահակն ու Ա'եսրոպը: Աս փառաց դարերէն ետեւ ի՞նչ: մարդկութեան եւ բանականութեան, աղբաց եւ դըպրութեանց անկումը: Ա, յնպէս են լեզու եւ գրութիւն, որ ուրիշ կերպով մը ծաղկումն եւ բարդաւաճութիւն, չ'են կրնար ստանալ՝ եթէ ոչ ՚ի ծոց փառաց եւ խաղութեան:

Ժամանակին եւ անցից ներդործութիւնը մեր լեզուին
եւ դպրութեանը վրայ այնպիսի տպաւորութիւն մը ճշ-
գեց, որ մեր գրութեանց մէջ յայտնի կ'երեւայ, եւ
մեր լեզուին բաժանումը նոյն աղջեցութեան կնիքը կը
կրէ: Այս օրս երկու զիլսաւոր լեզու ունինք, Տիմովին
իրարու կյորդ, բայց ձեւովն ու կազմութեամբը իրար-
մէ բոլորովին զատուած: Ասոնք են Գրաբարն ու Աշ-
խարհաբարը: Աս երկու լեզուաց, կամ թէ աւելի
Ճիշդ լսենք՝ երկու ձեւոց մէկ հայկական բնիկ լեզուի,
տարբեր հանգամանքներ եւ յատկութիւնները կան, ո-
րոնց վրայ շատերը այլ եւ այլ կարծիքներ եւ Խորհրդա-
ծութիւններ կ'ընեն: Ո՞նք հոս կ'ուղենք խօսիլ մաս-
նաւորապէս Աշխարհաբար լեզուին վրայ, որն որ այս
օրուան հասարակաց լեզուն է եւ երթալրվ մշակւելու
վրայ: Գրաբարը լեզու մըն է արդէն խիստ հին եւ մը-
շակուած մեր նախնիքներէն, մենք հոս, ոչ կ'ուղենք
անոր հնութիւնը չափել՝ հանելով մինչեւ 'ի Եղ եւ 'ի
նախահայրն մարդկութեան, ոչ անոր հարստութեան,
վայելութեան եւ կանոնաւոր կազմութեան հանգա-
մանքները քննել, որոնք, ինչպէս ուրիշ անդամ ըսած
ենք, ոչ ոք գրեթէ գեռ չափով եւ կշռով սահմանել
կլոցած է լաւ եւ հմուտ գրուածոյ մը մէջ, եւ որոնց նախ-
նական կնիքը այնչափ դժուարին է տպաւորել արդեաց
մէջ:

Ո՞եկ դիտողութիւն մը սակայն ունինք նշանելու դը-
րաբարին վրայ: Ասոր աշխարհաբարին հետ ունեցած
յարաբերութիւնը ուղեցին բաղդատել եւրոպական լե-
զուաց լատինականին հետ ունեցածին: Ախալ եւ ա-
մենեւին անյարմար բաղդատութիւն: Երաւ, իւրոպա-
կան լեզուաց շատը լատինականէն բնած են, ինչպէս

աշխարհաբարը գրաբարէն ։ իրաւ , գրաբարն ու լատինեն
թենը իրարու կրնան քաղցածուիլ՝ իրը մայր եւ աղբիւր
լեզուաց եւիքը մեռեալ լեզուներ։ Բայց լատիներէնը
շատ տարբեր է գրաբարէն՝ իւրաքանչիւրին սերնդոցը
նկատմամբ։ Խւրոպական լեզուաց մէջ այսօրս լատինե-
րէնը ուրիշ հետք մը չունի եթէ ոչ արմատական բա-
ռերն , որոնք իսկ տարբեր ձեւակերպութիւն եւ հընչ-
մունք ստոցած են իւրաքանչիւր լեզուաց մէջ։ ուր որ
մեր աշխարհաբարին գրեթէ ամէն բառերը ուղագրու-
թեամբ , հնչմամբ եւ սյլ եւ այլ ձեւակերպութեամբ բուն
իսկ գրաբար են։ Լատիներէնը մինակ աղբիւր կամ ար-
մատ մըն է եւրոպական լեզուաց . մեր գրաբարն աւելի
է , այսինքն հիմն որուն վրայ աշխարհաբարին շէնքը հաս-
տատուած է։ Հարկ չ'է գիտնալ լատիներէնը ուղիղ
գրելու համար գաղղիարէն կամ անգղիարէն որոնց շա-
րադրութեան կազմութիւնը բոլորովին տարբեր է առ-
ջինէն։ բայց աղէկ աշխարհաբար գրելու համար , գիտ-
նալու է գրաբար հայերէնը , որուն կազմութիւնը շան
մասերու մէջ առջինին կցորդ է։ Ուստի լատիներէնը , որ
եւրոպական լեզուաց նկատմամբ մեռեալ է , չի կլնար
բաղդատուիլ գրաբար հայերէնին հետ , որն որ թէպէտ
մեռեալ է գործածական լեզուաց քով , բայց միշտ կեն-
դանի իրմէ սերեալ աշխարհաբար լեզուին մէջ։

ԱՅՆ ԽՈՐ ՃՐԻ ՌԲ ԼԵ ԶՈՒ ԻՆ.

Ա ՀԲԻ ԽԸ ՊԳԻ ԵԿ ԿԱԶՄՈՒԹԻՒՆ Ե:

Վնոնք որ կը տրտնջան աշխարհաբար լեզուին աղքա-
փութեանը վրայ, ինչպէս իրենք կ'անուանեն, մեղե կ'ե-
րեւայ թէ չարաչար կը սխալին: Իրեն անյարդար եւ
անկոկ լեզու մը՝ կ'ընդունինք անոր աղքատութիւնը՝ մը-
շակութեան պակասութենէն առաջ եկած: Իսյց ուրիշ
կողմանէ, անոնց կարծեացը հակառակ, կը հաստատենք
թէ աշխարհաբարը լեզու մըն է հարստութեան ամէն,
էական առարկաները իր ծոցն ունելով: Աս քանիս ա-
ղէկ կը համոզին՝ երբ անոր աղքիւրը ուզենան քննել:
Գրաբարը՝ արդէն խիստ հարուստ լեզու մը, իբր աղ-
քիւր եւ արմատ աշխարհաբարին՝ ոչ միայն իր իսկական,
ձեւերն ու գարձուածները կը պահէ աշխարհաբարին մէջ,
այլ նաեւ անոր պահանջած փոփոխութիւններուն, հո-
լովմանց եւ խօնարհմանցը ենթակայ ըլլալով, անոր կալ-
մութեան պէս պէս հանգամնքները անբաւ կ'աճեցնէ,
և հարուստ ձեւակերպութիւնն մը կը պատճառէ աշխար-
հաբարին մէջ, որուն գուցէ եւ ոչ մէկ լեզու մը կընայ

1. Առաջիկայ յօդաւաճը գրելու մէջ էինք երբ ձեռքերնիս հասաւ Պե-
Շանեանին Արանցութիւնը աշխարհաբարը լուսան ինձնանաւորելու եւ
հատարախաց լուսան վեցու քոյ: Երբտասարդ հեղինակին առ առջ գր-
րութիւնը դուռնութեան արժանի է, նիւթոյն կարեւորութիւնը կը-
յացնէ ծանր եւ խոհական միուր մը, որն որ ժամանակաւ ուրիշ ար-
դիւնքներու ալ յայս կուայ: Կուրախամանը տեսնելով որ, թէպէս
աշխարհաբարն արդէն հատարախաց լուսու է, զանիկայ կանոնաւորելու
հարկը օրէ օր աւել զբացւելու եւ գործադրուելու վրայ է:

մօտենալ։ Ասանկ, որչափ մասունք բանի որ գրաբարը քերականակորէն կը պարունակէ, կրնաս գործածելաշ-աշխարհաբարին մէջ, առանց վնասելու անոր յատկա-պէս ունեցածներուն, այլ մանաւանդ բազմադիմի վայել-չութիւն եւ ճոխութիւն մըն ալ աւելցնելով լեզուին վրայ։ Կրնաս ըսել միանդամայն, օրինակի համար ։ ի՞ն- ձարդէպս եւ կմ առաջնորդիչ, ժողով կու եւ շրջադաշտութիւն, որոնք նոյանշանակ խօսքեր են՝ ի գրաբար եւ յաշխա- բար եւ միօրինակ ընդունելի աշխարհաբարին մէջ։ Արդ, աս կերպ ազատութիւն մը՝ գործածելի ամէն ա- նուանց, գերանուանց եւ բայից մէջ, անտարակոյս աշ- խարհաբար լեզուին սահմանները չափէ դուրս կ'ընդար- ձակէ, եւ անոր հարստութեան ու ներդաշնակութեան յատկութիւններ կուտայ, որոնց վայելուչ գործածու- թիւնը ընտիր եւ զարդարուն ոճ մը կը ձեւացընեն։

Պէտք չ'է սակայն չափազանցութեան մէջ իյնալ։ չա- փըն անցնելը ամէն բանի մէջ վնասակար է, եւ աս մա- սիս մէջ մասնաւոր զգուշութիւններ կան, որոնց աղէկ պէտք է դիտել։ Եւ իբր ընդհանուր կանոն, կարեւոր կը սեպենք, լաւ ճաշակի մը առաջնորդութեամբ, ընտ- րութիւն ընելն գործածելի բառերու եւ գարձուածոց մէջ։ Փախչելով անոնցմէ որոնք գժուարալուր, անսովոր եւ անհարազատ են նոյն իսկ գրաբարին մէջ, կամ որոնց ընտիր նոյնանշանակն կը գտնըլի աշխարհաբարին մէջ, զոր լաւ եւս կ'ըլլայ գործածել պարզապէս քան թէ- տովրական բառի մը տեղ մուժ բառով մը բանին միտ- քը խրթնացընել։

Աշխարհաբարին աղբիւրն ըլլալով հին գրաբարը, հար- կաւ անոր ոգին եւ տիպը պէտք է որ կը ։ Ամէն լե- զու առանձին միտք կամ գաղափար մը ունի, որն որ իր

նկղընական կնիքն է : Այսկայն աօիկայ բացարձակ վճիռ
մը եւ անխոտոր կանոն չի կրնար ըլլալ լեզուաց, եւ
մենք ըսելով թէ աշխարհաբարին ոգին գրաբարին վը-
րայ գաղափարած պէտք է ըլլալ չ'ենք ուզեր ասանէ
սահման գծել իրեն : Չէ . թէպէտ ամէն լեզու իր սեպ-
չական ոգին պէտք է որ ունենայ, սակայն փակել զինք
անոր մէջ սոսկապէս՝ ըսել է փակել աղդ մը եւ լեզու
մը իր առանձին գաղափարներուն մէջ, առանց օտարին
ծանօթութիւններով զանոնք հարստացնելու : Ոչէ որ
աս խիստ կանոնը պահէին ամէն աղդք եւ լեզուք, ոչինչ
յառաջտդիմութիւն կարելի էր երկրիս վրայ : Այսկայն
կը տեսնենք ամէն ժամանակ յառաջադէմ աղդի եւ
լեզուի մը ներդործութիւնը ուրիշ աղդաց եւ լեզուաց
վրայ : Աս երեւոյթը մեր գրաբարին մէջ յայտնի օրի-
նակաւ կ'ապացուցէի : Մեր հին գրաբարը, լեզու սեպ-
չական Հայկացնց ժամանակը, պարսկերէնի եւ յու-
նարէնի աղդեցութիւնը կը կրէ Ռշակունեաց հետ, ա-
րաբերէնի եւ տաճկերէնի Խուբինեանց հետ եւ անոնց
մէ ետեւ ինչուան մեր օդերը, Եղիշէ, Եղիշէ, Խորե-
նացին եւ Ծնորհալին օրինակ են : « Յախախնամութիւ-
նը, դարուց շրջանին մէջ, աղդ մը ուրիշ աղդերէ աւելի
փառաց եւ իշխանութեան ծայրը հացնելով, բնակա-
նաբար նոյն ազգը իր լեզուին եւ գաղափարաց աղդեցու-
թիւնը կը տարածէ անոնց վրայ որ իր լուծոյն կամ համ-
բաւոյն հպատակ են :

Այսօրուան Հայոց աշխարհիկ լեզուն հարկաւ պարս-
կերէնի եւ յունարէնի աղդեցութիւնը չի կրեր (բաց ՚ի
քանի մը դաւառական լեզուներէ, որոնք բոլոր աղ-
դին գործածական չեն) : Իսայց տաճկերէնի կնիքը կը
տանի ուամկաց մէջ, ըստ որում Տաճկաստանի հակատակ

Ենք ըստ մեծի մասին : Խոկ հիմնակ ուրիշ տպաւորութիւն մըն ալ սկսաւ ընդունիլ, աւելի գրութեան մէջ, ան է գաղղիարէն լեզուին : Գաղղիա՝ կեղրոն գաղափարաց, եւ իր լեզուն ամէն երկիր տարածուած, հարկաւ այսոց վրայ իր աղբեցութիւնը հացնելու եր, ինչպէս բոլը աշխարհք կը հացնէ : Հայերը, որոնց շատըն այսօր Գաղղիայէն կընդունին իրենց ուսումն եւ գիտութիւնը, ինչպէս երբեմն Յունաստանէն, հարկաւ իրենց հետ կը տանին այն լեզուին կնիքը, որուն կաղմութիւնն եւ բացատրութիւնը այնչափ ճիշդ եւ յարմար են ժամանակիս գաղափարացը : Անտարակայս մենք չենք ուղեր արդիւել առ աղբեցութիւնն հետեւութիւնը, որն որ աւելի մտաց է քան թէ լեզուի, մեկնութեան քան թէ ոճոյ : Չենք ուղեր արդիւել գաղղիարէն լեզուի բնական եւ վայելուչ ձեւերու մուտն աշխարհաբարիս մէջ, բայց ոչ բանի եւ անպատշաճ, ոչ Դաւիթ Անշաղթին յունարամսութեան օրինակաւ : Խոռք մը կամ գրութիւն մը լաւ եւ յստակ հայերէն չըլլու չէ թէ անոր համար որ տաճկական կամ գաղղիական միտք եւ գաղափարներ կը պարունակէ, ոյլ երբ անոնց բառերովն ու ոճովը սորիկաբար ձեւանոյ, ան առենը չէ թէ միայն չէ հայերէն, այլ խժական խառնուրդ մընէ, բարբարս լեզումը : Լաւ թարգմանիչ մը՝ հեղինակին ճիշդ գաղափարը աալու համար, ոչ անոր մաքերէն եւ գրութեան ձեւէն կը հեռանայ, ոչ կուրորէն հետզիւտէ ամէն անոր բառերը դարձնելով կը շարէ :

Աշխարհաբար լեզուին ամէն գաւառական զանաղանութիւնները մեծ գուարութիւն մը կը պատճառեն ու մանց աչքին անոր կանոնաւոր ձեւակերպութեանը : Դաւառական տարրերութիւնները բնաւ հասարակաց

Հեղուին կանոնաց արդելք մը չեն կրնար ըլլալ։ Պատ-
ւառական լեզուք հասարակաց լեզուին եղծումն են, ու
ամէն աղբաց մէջ կը գտնըւին՝ այնչափ իրարմէ տարբեր,
որ շատ հեղ անհմանալի են։ Իրաւ Հայաստանի նա-
հանգական լեզուները Պօլսց լեզուէն եւ դրաւորակա-
նէն կը տարբերին, եւ գուցէ հոն տեղերու բնակիչք չե-
հասկընան մեր գրութիւնները։ Բայց աս ըսել չէ որ
անոնց ամէն ոճն ու բառերը խառնավինդոր գործածե-
լով, բարելոնական գրութիւն մը հաստատելու ենք, որն
որ թէ եւ դաւարի մը մէջ իմանալի ըլլար, ուրիշներուն
բոլորովին խաւար կը մնար։ Անդպիսյ Կալլ նահանգին
լեռնցոց եւ գիւղացոց մաքուր անդղեարէն շարադ-
րութիւն մը կարդաս, գուցէ բան մը չեն հասկընար։
նցնպէս Վաղգիցյ Պրըթայն գաւառին մէջ՝ գաղղեարէն։
այնչափ առջիններուն լեզուն հին գաղղիականին եւ Պիրը-
թայնցոցն սաքսոնական լեզուին մօտ է, բայց ո՞վ կրնայ.
ըսել թէ առանց ուսման եւ կրթութեաննցն իսկ մայրա-
քաղաքի մը բնակիչը կարենայ դրաւոր լեզուն իմա-
նալ։

Ամէն լեզու կարգաւորեալ կերպով կոկելու հա-
մար, ժամանակի եւ մշակութեան կարօտ է։ Ուէ որ
աշխարհաբարին ամէն զանազանութեանց միտ դնէինք,
ոչ միայն գաւառական բաժանմունքները, ոյլ եւ դա-
րուց փոխութեաններն ու իրարու կցորդելով՝ բազ-
մակնձիոն եւ ամէնախժական լեզումը ձեւացնելու էինք,
կենդանի պատկեր մը ամէն դարուց եւ տեղեաց մոքե-
րուն։ Հոս կը զնենք, աս համեմատական պատկերը
սոլ կւայլ ժամանակի եւ դաւարի աշխարհաբարներուն
հետեւեալ քաղուածոց մէջ։

ՁՈՒՇԾԻ ՀԻՆ ԱՇԽԱՏՎԱԲԱՐ

(Հին համայնք և ժամանակ՝ Առքառակ, Հարություն, 171. էջ. 30.)

Արշ լինի, որ թարեղուած տեղս Շուշտարցի հաջե Ավգոլսցի ի խօնոյ Պատուամ Ըստուցոն քաշին հետ զրով գաշնազրութիւն աւ բարի զանիմ ընտակիքով որ տեղու էք, այսինքն հրամաններու, նշանագ ծագու, մին որդուական չորբ գատերը եւ մին դատերի որդուակն որ լինի ու թըն հոդի Ումեն հոգուատ համար հապալալ փաղամ տվել, որ զայ Շուշտար իւր էցտ գոյ Սպահանայ մատիկ էլիցն ջոկվի, քանի իւր համայստոյ մարդկանցով գոյ Սպահան ջուրզայ որոնելով հրամանոց գտանի, գիրս առանձին, երգմանի տայ հրամանոց կարդաս, շատ առանձին, հափալն խոստովանաբար պահես եւ կատարութեամ տաս՝ Եսպէս: Կախապէս՝ ինքնուն խոստացէլայ որ միայն հրամանոցէն ընդունելութիւն կտնի, թէ կամք կտաս ասացեալ բանի հոդվագու, էլ բանի հետ բան չունենաս: մին գիշեր ինքն իմացում կոսոյ եւ գուռ կըտանի մին վէջ՝ մինչ իւր էլիածն Վասուծով ովհնչ երկուղ չկայ: Սա էն մարդնայ, եւ էն մարդի որդինայ, որ Մէլքը ։ Աշենց քօնն եւ Աշղաղենց կատանըն հանդերձ բազմութիւն կանան բոցով ։ Սպահանուց գուռայ բերէլ, առայ բանն առանց երկուղիայ: Եթէ ըռըւլաթ կամ փողխարչէլէ, Աստուած մի՛ արացէ, տեղ պատահէ, բուլըն իւր վերէնայ: որ ինքն խարչի ։ Երկրորդ հրամաններու պարտականաս գիրս կարդաւս առանձին քոյ պատրաստութիւնս մին սահաճէ յառէլ առնենքս, բիլայ նշանածիս եւ խիզանիու էլայ չի մացնես, որ ձեն դուս ընկանի: մինչ էն սահաճէն որ դուս լինէք գոլման: իս չափ տուաննեն յաւսնես թէ զնամանաբը, եւ զնամք ասելու եւ գուռու մին լինի: որ ձենձէնվի ոչ, եւ տեղու մնացող ընտանեացս տռանց տեղեւէ դուս գոյ: առան թափում թարտիին բնաւ ձեռ չտաս ։ մարդկեց թալապ, ունենաս բեր չտուես, որ խոտն կառուն:

ՆՈՅՆՆ ԱԻԵԼԻ ՆՈՐ

(Հին . էջ. 93.)

Գիրս քեզ կհասնի յուսամ, պյուղու յօտելու վախտոն, զանացիւ լու ճանաչես, անպիտան հաստ եւ փտած արմաներն հանես, որ ունայն տեղ չըքննեն քո հողութեան: ին անպիտան մատնիրն եւս կորիր, որ բեր չպիտի ունենան, որով պաղաքեր մատներդ կզօրանան, եւ դու

բառական վառելոյ փայտ կունենաս : Ես կերպով զինի շատ կունենաս . բայց պիտի բոլորն դու զամեն , այլ տրամելոց եւս տաս , որ ու բախանան , զԱստուած օրհնեն , եւ նա քո հերկ եւ հունան օրհնէ : Պիտի ջանաս այս այգու զինին ծախօսն որ քո տան միւս հարկաւոր և զածանին եւս հոգաս : Մին այգի կատարեալ չէ , թէ որ մէնակ իսա զող ըերի . պիտի դու ուրիշ ծառերի եւս հոգս անես : որ քո տունդ հարեւանի կարօտ չմնայ : Ամէն տեսակ պանցոյ ծառն շատացներ . ծար զիկներ եւ բանջարը եւս են հարկաւոր , թէ զուարձութեան՝ եւ թէ զեղուժարի համար . ջանացի՛ր լու լա ծաղկունք եւս ցանել : Տար- և առաջին վայելլութիւնն ծաղկովայ : Մարդոյս պանութիւնն ան- համեր է , մնէ պողոք հասանելու տիտը սպասելով կզզուի , եթէ ծաղկով եւ կանաչով չզմայի : Ջանացի՛ր յառաջ ինչքան որ երե- ւանայ աշխարհքուն պատղի ծառ կայ , բերես քո այդումդ անկես , ո- բայց յետոյ երթ որ լսես թէ գուրս աշխարհքներուն եւս մին նոր եւ օգտակար պատուզ , կամ բայս է գտանլում : Ջանացի՛ր ենդունք եւս ընթէլ . քո այգումք տնկել : Մի՛ ասեր ինչ որ կայ ինձ բույս , մարդո- միայն փորի համար չի , այլ համար եւս պիտի Տոնիր հետեւէ՛ր , որ մին տարի ցանածդ՝ եօթ տարի քաղզս : Որդնն կարմիր կամ Վը- մլուզն շատ մեծ բանայ , եթէ կարողանաս բարւոք մշակել : Մատիս սարի փառակիներուն եթէ աշխատող մինք գեանի ածուխ կպտնի , թէ մնանկ շնորհած լուկերոցի ջանացի՛ր , գուցել գտանես : Եթէ մին- քան դու չփառենաս՝ հարցուր , ամօթ չի : Ջանացի՛ր մեր Հօրանց Աւ- խարհքին որոք մին բանավ պէտք դա՞ն որ բարի անուն ժառանգես :

ԳԱԽԱՐԱԿԱՆ ԱՃԽԱՐՀԱԲԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ :

(Քաղաքացի կ յերադիր բրիւ) :

Մարդ որ իմաստուն մինի նայ իւր գործքն ճանաչի , որ զամէն բարք գործէ , եւ չարեաց նայ իզատ փախչի : Զի պատ մեծութիւնս է սուտ , ի փառաց շուտով անկանի , որպէս թագուարքն եղեն որ առաջ զանունն ասացի :

Ես զմունք թագաւորին դռւստրն եմ . իմ դարպաստին պուրձն ա- մէնն ոսկի եւ արծաթէ . ի մեր սարեցն բազումք ոսկէ հանք կայ , ակն եւ մարդարիսն ի մեր ծովին կու ելանէ :

Աստընքորիս բարեցն չէ մարդոյ իսկի մասական , բայց մարդ իմաս- տուն պիտի որ ձիք բաշխէ զամենային : Մարդիք քան զդարնան ծաղկի փըթլիքի աւ կի չորանան :

Կայր մատառն մի եւ ունէր ինչս բազում, եւ ոչ ունէր զառակ է Երայ երկիր ինդրեաց Աստուծոյ զաւակ, եւ Աստուծունուն զաւակ բարի, սրբուն եւ գեղեցիկ յոյժ:

Յորժամ զարգացաւ մանուկն յես զնա ուսումն գրոց եւ ուսաւ զիթրսն, յիմաստական հանձարս, եւ զաստղաբաշխական արուեստն, հանց որ զանունն եհան աշխարհն, եւ պիսաւ մսին լիշաւը դանձն, զամէնն, եւ յոյժ յաղքատացան ճնաւղը նորա, ծախսին զսունն հայրենիքն, հանց որ բնաւ իրը չեմաց:

Ասաց որդին ի հայրն եւ մայրն թէ կուկամիմք որ երթամք անձաւ նաւթ քաղաք որ մարդ զմեզ ոչ ճանաչէ, զամուշէն ի յետ զնեմք եւ աշխատիմք որ բարիոք ապրիմք, որ մեր չարկամն ի վերսյ մեր չուր բախանայ, եւ բարիկամք չերտուի:

Ասացին հայրն եւ մայրն թէ գու դիսէս որդեակ: Ասայ ելեալ եւ գնացին աշխարհ մի հեռի որ մտեալ ի քաղաքին թագաւորն որս եր ելեր: գնաց կորիծն ի դէմ թագաւորին սիրով բարեւ ետ կանդնեցաւ: Առեալ թագաւորն զբարեւն եւ ասաց: աղէկ, կորիծ, բնչէ ևնիքր քըդ: Ասէ կորիծն: հզօր թագաւոր, երկու ընտէր ծառայ ունիմ այր եւ կին, կամիչ զնոքա վաճառել:

ԱՃԽԱՐՀԱԲԱՐ ԿԱԽԱՍՍԵԱՆ ԳԱԽԱՌԱՑ

Ընթարք. ԱՅՀ արքա նուժին. — Արքաբար. համբ 33. էր. 523

Ապդար՝ Թագաւոր Հայոց՝ ողջայն կ' մատուցանեմ: Տիրելիքս՝ Հը ռավիպեցոց կայսեր:

Դիտեմ ես, որ քոյ մեծութխնիցը իսկի մէկ բան ծածուկ չէ մնում: Պայց ես՝ իբրև հաւատարիմ ծառայ՝ պարտ եմ՝ համարում յայսնել քեզ, որ Հրեսյըք անմեզ մասնեցին եւ խտշեցին Յիսուսին, որ իսկ Աստուծոյ որդի էր: Հիւանդներին բժշկում էր, կոյլերին աշք էր տառ կոտ, մեռեներին յարուցանում էր: Իմացի՛ր, որ էդ գործերը ոչ թէ լոկ մարդու, ոյլ միմոցն: Աստուծոյ զօրութեամք կառելի է գործել: Վասն զի էն ժամանակ՝ որ Յիսուսին խաչէցին, արեգակին խաւարեցաւ, երկիրը շարժեցաւ, Յիսուսը երեք օրից յարութիւն առաւ, երեւցաւ իրոց աշակերտներին եւ այլ շատ մարդկերանց: Այժմն նորա առնուամբ նորա աշակերտները՝ մեծ հրաշքներ են գործում, որ եւ եւ եսկ իմ ալքովս եմ աեսել: Ուրեմն դու լու զինես այժմս, ինչպէս պիտի պատժել Հրէսյներուն, որ էգպէս վատթան ևն կործել: Խընդրում եմ քեզ գրել բոլը աշխարհները: որ ամենայն տեղ հաւատան եւ պաշտեն, Քրիստոսի, ինչպէս ճշմարիս Աստուծ: Ողջ էր:

Պոաջիկայ օրինակներուն իւրաքանչիւրին-մէջ տիրոջ հձէն, բառերուն յօդերէն եւ բայից այլեւ այլ դարձուածներէն անոնց իրարմէ զանազանութիւնը կը հաստատիւի, եւ թէ որն ինչ մասինմէջ աւելի կը մօտենաց այս օրուան մեր գործածութեանը, յայտնի կ'երեւայ:

Կան ասոնցմէ ի զատ նաեւ երկու կերպ աշխարհաբար, որոնց օրինակն աւելքրդ սեպեցինք հսու դնել, ինչու որ մասնաւոր դաւառական լեզու մը կազմելու ամեն յատկութիւններն իրենցմէ չ'ունին: Ո'էկն է ամենէն չին աշխարհաբարը, որն որ Շնորհալիին եւ Ղամբրոնացւոյն ատենէն սկսած եր ուամկաց մէջ գործածուիլ, եւ օրն որ գրաբարէն ուրիշ զանազանութիւն չ'ունի եւ թէ ոչ իու մասնիկն եւ ներ յոգնական վերջաւորութիւնն, նաեւ քանի մը աաձկերէն եւ դաղղնական բառեր, աս լրւուով ունինք Որուբինեանց ժամանակի քանի մը հրովարտակներ: Իսկ մէկալն է Պօլսոյ ուսմիական աշխարհաբարը, որն որ կազմութեամբը գրաւորականէն ուրիշ բանիւ չի զանազանիր բայց եթէ տաճկական բառերովն, ինչպէս դէս ասկէ քանի մը տարի առաջ կը գործածէին նաեւ դրութեան մէջ:

Գրաւառական լեզուաց ամեն յատկութիւնները լաւ եւ մաքուր աշխարհաբարէ մը բոլորովին մերժել չ'ենք ուղեր, բայց նոյն զգուշութիւններով ինչ որ իրեն կազմաւթեանը մէջ մանուղուրիշնիւթոց համար ըսկնք: Ո'ներ կը կարծենք թէ հայերէն աշխարհաբար լեզուն հարուստ եւ դիւրաթեք լեզու մը կ'ըլլայ՝ գրաբար ու գաւառական բառերն ու դարձուածները գործածելով միշտ երբ չկան նոյնք աշխարհաբարին մէջ, երբ չ'են դժուարալուր, օտար եւ անսովոր: տաճկերենի աղդեցութիւնը չմերժելով ուամկական ոճոյ մէջ, եւ եւրոպական լեզուաց կամ

Վաղվեարէնի՝ գրաւորականին մէջ, գաղափարաց բացատրութիւնը՝ ի հարկէ պահանջած ատենը։ Ասանկ՝ կ'ըմբռնենք մենք աշխարհաբարին ծաղկումն եւ յարդարումը, զօր ժամանակն ու գործածութիւնը աւելի ճշգիւղնայ ցցունել։

Իրաւամբ ըստած են թէ ամէն լեզուի մէջ ամէնէն ձիշյ եւ անսխալ քերականութիւնն է ընտիր ճաշակը։ Վնիկայ միայն կրնայ սորվցնել ինչ որ վայելուչ կամ խորթ է մոտաց եւ ականջի, ընդհանուր կանոն, որմէ կրնանք հետեւցնել զուտ եւ մաքուր աշխարհաբարի մը կանոնները։ Շաշակը իրեք զլիսաւոր զեղծմունք կը նըշանակէ, որոնցմէ աշխարհաբարը պէտք է որ զըտակի։ Մէկ մը ան խորթ բառերն ու մասնիկներն որ ինք իրամէն ունի եւ զօրոնք ականջնիս կը դատապարտէ, անսնք որ օտարէն կ'առնէ, եւ կամ գրաբարէն, թէպէտ ինք իր մէջ նոյն նշանակութիւնն ունի։ (Օրինակի համար, ի՞չ մասնիկը, որն որ կը կարծենք եղծ ածանց մը իւ եւ ո՞ւ մասնիկներուն, իրեւ թէ չ'ո՛չ, զոր շատ գաւառներ ալ միայն ո՞վ կը հնչեն. իւ խրտամ ո՞վ։ Աս մասնիկը սահմանական եղանակին ներիայ միտքը աւելի ճշգութեամբ հաստատելու համար հնարւած կ'երեւայ, իրը թէ իւ խրտամ չ'ո՛չ հիմոն, կնչպէս կրկին իւն ալ, զոր քանի մը տեղացիք կը գործածեն՝ սահմանական եղանակին ապառնի կամ անորոշ միտք մը կուտայ. իւ խրտամ իւ, իրը թէ իւ խրտամ երբ ո՞վ պլայ։

(Թէպէտ այս օրուան մաքուր գրութիւնը ոչ աս խորթ մասնիկները կը գործածէ եւ ոչ տաճկերէն բառեր ներով մը հայացուցած, ինչպէս են սիմել, ռանչէլ, եւայն, բայց խիստ ճաշակ մը դէռ քանի մը օտար մասնիկներ կը դանէ յանդիմանելու; ինչպէս են. նո, նէ, նէ, եւ-

պյան, փոխանակ ըսելու, ամենին, վեաս, Տիբե, եւ զլորաբար բառեր, ինչպէս են տպառին, արդարեւ, առիտունին եւայն, եւայլն, փոխանակ ծանօթ նոյնանշանակներուն յիշուն, ունկա, որոնք առջիններուն չափ մաքուր հայերէնին : Դարձեալ նէք վերջաւորութիւնը բայերու մէջ էնոն տեղ . որն որ կը պահանջէր ուրիշ ժամանակաց մէջ ալ մէնը նուին տեղ դնելով եւ կամ գրաբարին հետեւելով ըսել, օրինակի համար . իւուգետ կամ իւուգետ, փոխանակ ըսելու իւուգետն : Ինչու պահմանական ներկային մէջ միոցն գրաբարին հետեւել, երբ ուրիշ ժամանակները կը մնան աշխարհաբար :

Մեր խօսքին վերջ տալու ատեն, կը վկայենք թէ միտք չ'ունինք հոսհաստատուն կտնոններով չի կը լուսած լեզուի մը, որն որ դէռ եւ ոչ քերականութիւն մը ունի, օրինաւոր չափ եւ սահման դնել : Ժամանակը լցու կը հանէ լեզուն, մատենագիրք կը շնեն, եւ քերականք կը կազմեն : Մալերպէն առաջ, դարդիարէնը, ըստ քմաց մատենագրաց, ամէն թեւով կը թռչէր . Մալերպ, Պուալյ, Ուասին եւ հետզետէ մատենադիրք շինեցին դան : Քանի որ մատենագրութիւն չ'ունինք աշխարհաբարին մէջ, ինչ չէնքի վրայ քերականք ձեղունը հաստեն : Ինչ որ ունինք աշխարհաբար, թարգմանութիւն եւ օրագրութիւն, կը կասկածինք թէ մէր ըսած մատենագրութիւնն ըլլան : Պէտք է որ բանաստեղծից սպատմագրաց եւ վիպասանից ձայնն հնչէ . վերջապէս եռանգուն եւ խոհական մատենագրութիւնը երեւան դայ :

Հոս, երկու խօսք ալ մեր մատենագրութիւնը եւ հետեւաբար լեզուն ծաղկեցնելու միջոցներունվրայ ըսենք : Լեզու մը ծաղկեցնել ըսել է կը թռութիւն եւ ուսումը

Ֆաւալել. Կրթութիւնն եւ ուսումը ընթերցասիրուաթեամբ, եւ ասիկայ՝ օգտակար, հետաքրքրական ու զուարա ձալի գրութեալքը կը տարածուին։ «Քանի մը անդամ առիթ ունեցեր ենք աս կերպ գրութեանց Շուազութիւնը բացարձակ լսելու, եւ նոյնը հոռ կը կրկնենք։ Աներ խօսքը հաստատելով կ'ըսենք. աս իրեք բանը, կրթութիւն» ընթերցասիրութիւն, եւ լաւ զրութիւնը շղթայակառ միացած են իրարու, մէկին պակասութիւնը յայտնապէս մէկալին նուազութենէն կը պատճառի։ Համեմատեն մեր աղջը աս իրեք մասներուս մէջ միատեղ յառաջադէմ աղջաց հետ։ Խնչ գրութիւններ անոնց մէջ, ուսկից բնականաբար կը յետեւի մտաց մշակութիւնը։ Ամերիկայի Ահացեալ — Ատհանդներն՝ քաղաք մը, գիւղ մը արուեստ մը չ'կայ որ իրեն ներփական օրագիրը չ'ունենայ։ Այսն անդղիական ներգործութեան պէտք չ'է մի ընծայել երկու կամ իրեք տեսակ օրագիրներն որ կը հրատարակուին մեր լեզուով Հնդկաստանի մէջ, ուր հաղեւ քանի մը հաղար Հայ կան։

Հայաստանի տեսարաննը (որն որ յաջորդ թուոյն մէջ պիտի դընենք) անոր բարոյական եւ մտաւոր վիճակին վրայ մեղ կարենցութեամբ կը լցնէ։ Ար ողորմելի վիճակիս ճար եւ հնարք մը լաւութեան պիտի փնտուենք ուրիշ յօդուածոյ մը մէջ։

ԲԵՆՅՈՒՐԻԿԵՑ

ՎՐԱՅԻ ՊՐԵՍԵՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ

ԽՈՍՔ ՎԱՐԴԱԿԱԳՐՈՒՅՑԻ

Ըստ Հակոբի եւ Մերձականի:

Երբոր Մաքրուշի՝ իր հօրը ու Սանդուխտին խընացք ինք իրեն և կաւ, երկար ատեն միտքը թմրալի շըփոթութեան մը մէջ մնաց ու չիկրցաւ իր յուշը ամշվուինել։ Եշխարհքու բողը իր բանական ու անբան արարածներովը՝ սեւ կերպարանքի մը տակ կ'երեւար իրեն։ Կը կարծէր թէ անոնք ամէնը իրեն դէմ զինւեր, զինքը թշուառացնելու գաշինք զրեր էին, ալ անկէց ետքը իօլնիերական ատելութեանն չափը չիմնաց, անանկ որ իր հօրը ու Սանդուխտէն ՚ի զան մարդու դէմք չէր ուզեր տեսնալ։ Վտեն ատեն խորին ախրութեան մը մէջ կ'կյնար ձեռքովը բարձին վրայ երեսը ծածկած, ժամերով անշարժ ու անդասյի պէս . . . : Ան ատենը աղօտ կերպովմը կը յիշէր իր սիրելին, կը յիշէր անոր հետը բած ծովային ընթացքը, ու գերեզմանատան սարսաւութեան թիւ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 :

փելի արկածը . յանկարծ . բոլոր մարմինը դողմը կ'առանէր , ու պաշտամունք մը կը թափէր տժդոյն ճակատէն : Կը տեսնէր իր մայրը տրտում՝ հւդժման երեսով , որն որ իր հօրը ձեռքը արիւնաշաղախ թուղթ մը կ'երկնցնէր . ու ան թուղթը ձեռքը՝ աշխատի ու սպառնալց կ'երեւար հայրը՝ սատակիչ ոգւյս մը պէս : Կը կարծէր թէ Խոսքով անոր առջևուը ինկած ոտքը կը պըսքւէր , կը պաղնէր , կ'աղաչէր . մէյմըն ալ տեսարանը փոխուելով , համատարած ովկիանոս մը տեղը կը բռնէր՝ լուռ ու սեաւ երկնքով անհուն եզերքը պատած , ու մէջ տեղը Խոսքով՝ մինակ , շնչասպառ ծիմալով :

Երկար ատեն Ա'աքրուհին հիւանդութիւնը քշեց , որուն միջոցը վայրկեան մը հայրը անկողնին քովին չփատուեցաւ : Խեղճ ծերունւոյն օրդիական սէրը , ինքնանուէր հսկումն . ու զդօն խնակը վերջապէս Ա'աքրուհին ոտք հանեցին :

• Քանի մը օր տնեն ամենեւին գուրս ելլել չուղեց , իր սենետակին մէջ փակած , Վ.ողին . կամ՝ Ո-երեւէր մը ձեռքը ատեն ատեն կարգալով . լնթերցմունքը միայն կընար քիչ մը . իր սիրտը միսիթարել ու հոգի տալ իրեն . բայց ճանչցող աչքի մը համար աս միսիթարութիւնն ու քաջամբութիւնը խարէական քօղ մըն էր , որուն տակը բնութիւնը իր սակաւատեւ կօրութիւնը կը ծածկէր :

Օր մը Ա'աքրուհի գիրքը ձեռքէն ձգելով , Ամեգուստինին ըստաւ .

— Ա'այր իմ , այսօր վրաս սովորականէն աւելի ուժ մը կ'զիամ . աս սենետակին մէջ փակուած կեանքն ալ , ինչպէս կ'ըսես , զիս կը ճանձրացընէ . եկու թեւդ տուրի զնծի ու քիչ մը պարտէզը շըջագայենք :

Ու Ամեգուստին կրթնած , պարտէզին դանէն ելան :

Ըշունը իր հսկայաքայլ շտութեամբը անձրեւներուն
ու հովերուն հետ եկեր հասեր էր, ու անոր անգութ
մանդաղը բռւսոց թալարը հնձեր ու ծառերիուն տերեւ
ները թօթափեր էր։ Ամարանոցին ծառատունկ ճամշ
քաները՝ մերկ ու բաց, լայն անապատմը դարձեր էին, ու
դուն մէջ տեղ տեղ շիտակ գծի մը վրայ չոր ու ցամաք
ոստեր կը ցցուեին։

Վաքրուհի գեղ ՚ի լիմնի քուրաստանը շտկըւեզով,
հանգստարանին առջեւէն հարկադիեցաւ անցնելու, հան
անանկ սաստիկ ցնցում մը վրան զգաց, որ եթէ Աանդուկսւ
տին գիրկը ըլլար ապաստան, անշուշտ գետինը կը
փոռուէր։ Երբոր հասաւ իր սիրելի շատրուանին քով,
հողէ աթոռին վրայ խոտմը չ'էր մնացէր, լիմններն ու
տերեւները իրենց կանաչութիւնը կորննցնելով սկսեր
էին գեղնիլ։ միայն իրենց անուշահոտ բուրմունքը;
շատրուանին անդադար ցնցուղմանը հետ, գեռ զրվա-
րար զուարճութիւն մը կը սփռէին բուրաստանին մէջ։

Վաքրուհի նստաւ հողէ աթոռին վրայ։ — Անցր
ըստւ Աանդուխտին, նայէ ի՞նչ փոփոխութիւն. գեռ
քանի մը տին առաջ, հոս կուգայի, կը նստէի աս ա-
թոռին վրայ. աս աթոռը ու բոլը շըշակոյ լիմնի
տունկերը կանաչութեամբ կը փայէլին . . ես ալ, ես
ալ կը փայէի ան ատենը առողջութեան կանաչութեամ-
բը, եթէ ոչ երջանկութեան։ ան ատենը զիս տեսնողը
հիմայ չիկրնար ճանչնալ. իրեք ամսուան մէջ երեսուն
տարւոյ շըշան մը վրայէս անցած կը կարծուի։ Իրաւամբ
մարդս նոտի նմանցուցեր են. ահա, անոր հետ, ես ալ
չորցած, ցալքած, իմ աշնանս մէջ, ու բոլորովին խոտի
մը պէս չիցրուած դիմանալուս կը զարմանամ։ Բայց ի՞նչ
աւելի զրաւոր ու միանգամայն տկար քան զմարդ։ Կը

նային երեւմն ոչինչ բան մը զի՞նք կը զարնէ կը տանի,
նման փափուկ փետրի մը՝ ամենաքարակ հովին խաղալիկ
եղած ։ ուրիշ անգամ ալ կը տեսնես որ երկթէ կար-
ծը դառնալով, ամենասուր դանակին վերացն ալ կը
գիմանայ :

Սանդուխտ անտարբեր խօսքերով ջանաց Մաքրու-
հին մատղութիւնը օտար նիւթոց վրայ դարձնելու ։

— Սանդուխտ, կրկնեց Մաքրուհի, կը հասկընամ
միտքդ ու կը գովեմ քու սիրական խնամքդ, բայց կը
ցաւիմ որ պարապը կ'երթան բոլոր ձեր ջանքը իմ վրաս.
վերքեր կան որ չեն բուժուիր . արմաներ կան որ չեն
Խլիք . կրնան մի առ առջեւի ուրիդ իր բունովը քա-
շել հանել

— Իրեք տմիս առաջ, չարունակեց՝ ջանալով իր շը-
փոթ յիշանակները ամիսինիելու, հոս տեղովինչ երջան-
կութիւն վայելեր եմ, ինչ սրահուանդն աեսութիւն,
ինչ զրւարթ ու անուշ խօսակցութիւններ անոք հետը,
բայց, իրաւ, Սանդուխտ, կրկնեց՝ սեւ մազերը մարմա-
րինենայ Ճակտին վրայէն մէկդի լնելով, զիսինս մի,
ըսէ ինծի, ինչ եղաւ նորը . . .

— Ո՞ւ նոր, որդեակ, հարցաւց Սանդուխտ շրմո-
թած :

— Բայց, կրկնեց՝ բուռութեամբ զսպելով ձայնին
այլապութիւնը. Խօսրու, Խօսրով, ըսէ ինծի, ինչ
եղաւ Խօսրու

— Խօսրով քու հրամանովք չի մեկնեցաւ մի ասկէց,
Հանրմ. անշու չտ հիմակ Եղիպտոսէ, զղջալով մէր
վրայ համուցած չարեացը :

«Եցիպտօս մի, գոչեց անանկ ահուելի խնտալով մը
որ Սանդուխտին գլուխը սարսուռ ինջաւ, երանի թէ

ըլլոր, Անգուխատ, իմ ձամնջցած՝, իմ սիրած Խոսրովք Եղիպառ չերթար, չիմեկնիր այնչափ հեռու աս եղելքէն . . . քննեցի՞ր մի ծովուն անդունդը, Տողին յատակը, օդին բարձրութիւնը. Խոսրով կամ անոնց տակն է, կամ երկինք վերացած

Վարդուհի անանկ հաստատուն վստահութեամբ ու վեմ ձայնով աս խօսքերս հնչեց, որ գերազանց ազգեցութեամբ մը վառուած կերեւար, աւըները անարտօսր ու ցամաք վեր վերցուցած՝ երկնային լուսով մը կը վայլէին. Ասանկ երկնադէտ հայեցուածոյ մէջ, աստուածային կամաց համակերպութիւնը վեհ լուս թեամբ մը յայտնելէն ետեւ, շարունակեց.

— Քանի անգամ, Անգուխատ, աս բուրաստանին մէջ, աս ծառերուն տակը՝ երբ կանաչութեամբ կը ծաղկէին, աս ամռուխ վրայ՝ երբ գալար փափուկ գորգով մը կը ծածկը եր. աս ծովուն մէջ տեղը՝ երբ հեղիկ հով մը գիւրասահ ալեօք կը ծածանէք. անոր արծմի մակերեւոյթը, քանի անգամ արդեօք նստեր, քալեր ու նաւարկեր եմ անոր հետը. Տիրութիւնը որ եր վեհ գէմքին անման զարդն եր, կարծես թէ իմ հետո եւ զած ատենը աւելի կը տիրէր վրան. կարծես թէ աս հրաշալի մարդը հրաշալի նախատեսութեամբ մը գիտեր, կ'զգար առաջուց մեղի սահմանուած տպագայ թշուասութիւնը: Ինչ խօսակցութիւններ լի իմաստութեամբ, սիրով, վառուած երեւակայութեամբ ու գերազանց անուշութեամբ: Ոչ, ես անարժան էի անանկ աստուածային մարդու մը, անանկ աստուածային սիրոյ. ես որ սակայն իմ խստանըսութեամբն երկար ատեն զինքը վըշացուցի

— (Օր) մը, մէկ զովարար ալտու մըն էր, աս բարձրա-

ւանդակին ծայրը քովէ քով կեցած էինք . մատովը ցցուց
լնձի երկնից լուսափայլ կամարը ու ծովուն կապուտակ
եքեսը , ու ըստ ինձի . “ Ապրուհի , հնա կամ հոն ու :
Ու երբ տարակուտեղով աս խօսքին վրայ , կը հարցը-
նէի անոր մեկնութիւնը , “ Ապրուհի , կրկնեց , մարդ-
կային բնութիւնը վիճակ մը ունի , որուն մէջ երկու ե-
զերքով սահմանած , կը դիմէ մէկուն ու կը փախչի մէկա-
լէն . աս վիճակիս մէկ եզերքը անլուր երջանկութեան
մը կը տանի , մէկալ եզերքը անդարձ թշուառութեան :
Վայ վիճակիս մէջ եմ հիմակ ես . թէ որ երջանկութեան
եզրը կ'երթամ , անմահութեան ծայրը հսսած կամ երկ-
նից մօտ զիս պիտի կարծեմ , թէ որ թշուառութեան ե-
զերքը կը դիմէմ , հաւաստի եղիր , Ապրուհի , որ զիս
անոր անցատակ անդունդը կըսած է ” :

ՍԵՐԾԵց մը հանգատենէ ետեւ շարունակեց :

— **Ճ**ակատագիր , Ճակատագիր , անգութ դատակնիք ,
արագահապ թշնամի մարդկութեան , որուն ձեռքէն մէ-
կը չէ կըցեր փրկիլ , տեղմը չ'ես կրնար փախչել , ով-
կինայ քու զօրութիւնդ ուրանալ , քու էութեանդ վրայ
տարակուսիլ : Ինչիք քաղաքական վիճակներուն ին-
չուան յետին աստիճաննը ու անոր վիճին մէջ թաղւէ :
վերացիր ինչուան բարձրագոյն կէտը՝ անմատչելի ամե-
նուն զօրութեամբ ու իշխանութեամբ : — աղէկ , Ճակա-
տագիրը քեզ կը դանայ քու վհիդ մէջէն հանելու ,
քեզ կը հանի քու բարձրութենէդ թաւալելու ու իպ
դիշատիք ժանեացը որս ընելու : — Ո՞վ կըսէր , երբ
խոսրով կ'գիտուսի անապատներուն մէջ մզգած , երբ
կը ինքս միայնութեան մէջ աշխարհքէ օտարացած , ով
պիտի գտնար մեզ , մեր իրարմէ տարբեր չեռաւոր անա-

պատներէն հանելով՝ պիտի մօտեցնէր իրարու, ու իսուքը երկուքնիս ալ միատեղ պիտի զարներ . . . ՈՇ, մայր, մարդ խելքը կը թագունէ . . .

Աւ յանկարծական փոփոխութիւն մը տալով խօսքին, կրկնեց.

— Բայց թնչէ իմ ըսածս . . . մայր, ներէ ինձի պէս խելացնորի մը յիմարութեանը. թնչ ըսել է ճակատագիր . . . ըսածս ես ալ չեցտեմ. չէ չէ, չկայ ճակատագիր, չկայ բաղդ. ասոնք մարդկային մտաց հակառամիւններն են, իրենց տկալու ըմբռմամբը աստուածային անհաս տնօրէնութեան գործքերը մեջնելու համար: Նը իր բերնով պատգամ չէ մի տուեր ասանկ. թէ. « Չեք հօրը ու ձեր մօրը յանցանքը ձեր վրայ ու ձեր որդւոցը եւ անոնց զաւկըներուն վրայ ինչուան եօթը ճետ կը հատուցանեմ »: Եւ ահա մենք զոհ կ'երթանք՝ ՚ի հաստատութիւն աս սպառնալեաց եւ մեր հօրը ու մօրը յանցանքին քաւութեանը համար: Ի՞նչ ասկէ աւելի յայտնի պատիմ, բնական պատահար. ճակատագիրը թնչ ըսնէ ասոր: Խրառ է. թէ այսպիսի բաժակի մը դառնութեան ու փորձին սաստկութեանը չեմ կարող գիմանուլ. բայց երանի թէ փորձողին կամքը, որն որ չեմ դադրէր օրհնելէ, ընդուներ իմ զօհս՝ ՚ի կատարումն իր արդարութեանը:

Արկու կաթիլ արցունք Վարդուհին ստորին արտեւանունքները թրջելով, ձերմակ այտէն վար վաղեցին՝ նման առաւօտեան յօշին մաքուր ապակւայ մը վրայ ինչած: Վարդուհի, սրտին թշոյնը արտասուօքը թափած, նորէն կոմնեցաւ վանդուխտին թեւը ու դէպ՝ ՚ի տունը շրտկը ելու ատեն, բարձրաւանդակին ծայրէն վերջին աչք մըն ալ նետեց ծովուն վրայ. աչք մը լի արտմութեամբ

ու ցաւով, ուսկից ետքը շարունակեց իր ճամբան, ըստով Ասնդուխտին. — Զարմանալու բան, չեմ գիտեր ինչ գէշ աղբեցութիւն, ինչ սարսափէ որ ծովուն տեսութիւնը կը տպաւորէ վրաս, ես որ սակայն առաջ ծովը տեսնելու կամ նաւարկելու ատենա՝ խելքա թևուցածի պէս հաճութիւն կ'զգայի . . . ինչ կը նը շանակէ աս բանս, Ասնդուխտ . . .

— Եսիկայ կը նշանակէ որ, հանրմ, մարդու ախորժակները, ինչպէս իր վիճակներն ալ, անհաստատ վորփոխութեան մը ենթակայ են. ինչ կայ հաստատուն մերքովը . . .

— Ո՞ւկ բան մը սակայն կայ մեր մէջը հաստատ, անփոխու, անմահ. աս է, հոգին: Հոգին, շունչ աննիւթ ու գերազանցութեամբը նման գերագոյ իշութեան, ուսկից ի՞նելէ, հոգին, մարդկային նիւթը բազմազիմի փոփոխութեանցը մէջ, կը մնայ միշտ ինչ որ է, նեցուկ անշարժ ու հաստատուն մարմնայ տիարութեանցը, եւ բարցող ու միիթարիչ անոր ցաւոցը: Ու երբ մարմինը իր խռովայսյզ փոփոխութեանցն ու կործանիչ ապականութեանը յաղթըւելով, կը փշի, կ'կյնայ հողանման, ան ատենը հոգին իր պարտուց շըջանը կատարած, կը թռչի կը դառնայ զինքը շնչողին քով . . .

Վաքրուչի ու Ասնդուխտ մտան ամարանոցին մէջ: Յաջորդ օրերը Վաքրուչի դարձեալ ելաւ Ասնդուխտին հետ, նաեւ մինակ, պարտէզը, ու ինչուան շըջակայ անմարդաբնակ դաշտերը պատեցաւ. աս կերպ, օդափոխութիւնը կարծես թէ օգուտ ըրաւ իրեն, միայն ան տիսուր ու ցաւալի տպաւորութիւնը որ վրան տիրածէր, թեթեւնալու տեղ, յայտնի կերպով օրէ օր աւելի կը ճանրանար:

Օր մշակուածանց կանուխ ելաւ : դեռ աշնանային պուլարար ցողը զօրքած խոտերուն վրայէն արևեռուն հաւ լիցուցիւ ջերմութիւնը չ'էր ցրուեր : Պարզ ու մաքուր էր երկնքին երեսը, որն որ ոչ ամպ ոչ հով կը խըռու վէին, եւ որուն վրայէն վարդագեղ արշալցյալ նոր կը ծրարէր գիշերադէմ վարագոյրը, առանց հալածելու քանի մը յետամնաց աստղելն, որոնք հորիզոնին ծայր բերը մնարած՝ գեռ աղօտ լուսով մը կը ցովանային :

Մաքրու հին երեսն ալ պարզ ու բաց նման երկնքին, նոյն առոտու, սովորականին գէմ, ցաւոյ կամ տըխուրութեան նշան մը իր ճակատը չ'էր կընճռեր . ընդհան կառակն անսովոր ուրախութիւն, կամ գոհութիւն մը կը լուսաւորէր զան, որն որ շրջանակաձեւ կը պատէին թաւիշի պէս ողորկ ու փայլուն մաղերը :

Հանդրատաքայլ ծանրութեամբ մը պարտէղին մէջ տեղի ճամբան համնելով, փոխանակ շտկըւելու, ինչպէս միշտ, գէպ 'ի բուրսատանը, առ անդամ հակառակ ու զին բռնեց, որուն ծայրը հանգստարան կ'ելլեր :

Հոնհցանկապատին առջեւ պահ մը կանկ առաւ, գըլ բուխը կուրծքին վրայ ծռած, տարտամ եւ խոր մտածութեան մը մէջ . . . ԱՇԵ մըն ալ ձեռքը երկնցնելով, արիաբար բացաւ ցանկապատին դուռը ու մտաւ ներս . . .

Երեւը Մալ — թէփէին բարձր լիններուն ետեւէն ընդլայնած սկաւառակ մը հորիզոնին վկայ կը զլորէր, ու հանգստարանին մշտադալար ու ոստախիտ ծառերուն մէջը թափանցելով, նոր հոն տեղի մութը կը հալածէր :

Զայն մը չ'էր խոռվէր տեղը լուս սրբութիւնը, միայն մենակնաց սոխակ մը ոստերուն մէջը կծկած, ժամանակ ժամանակ տխուր երգով մը կարծես թէ հոն հանդչողներուն հոգւոցը կը ձայնէր . . .

Վագրուհին ծանր ու զինքը ամփափած մօսեցաւ նախ խորանին առջեւ, ու ծնրադրութեամբ երկը պագեց, ետքը իր մօքը գերեղմանին շտկըւելով, խոնարհեցաւ ցուրտ քարին վրայ ու պատաւ զան։ Երբոր զլուխը վերցուց, երեսը անսովոր լուսով մը կը փայլէր, աչքերը արտասուօք լեցուած, երկու լուսուոր գունտերու կը նմանէին։ Երկու մաքուր ըներու մէջ ողոզած։ Զեռւլները երկինք վերցուցած, վարդակարմիք չըթունքով առ Աստուածու կը մարդթէին

Աս վիճակիս մէջ դտան զինքը մշտամնունչ ազօթքով բերանը բացուած։ Խսկ հոգին աղաւնակերպ կը պանար՝ տկար բերնին փառաբանութիւնները իր Արարցին տանելու։

Երկորդ օրը Տիգրան աչքները կը դոցէր։

Ա Ե Բ Թ Հ

ՊԵՏԱԿԱՆ ՅԵՅՏԱԿԱՆ

Կամ.

ՏԵՍՈՒԹԻՒՆ

ԹԱՄԿԱԿԱՆ ԱՆՊԱՇՏՈՒԹԵԱՆՑ

ՓՐԵՅ

Հարուսակութիւն 2

ԳԼՈՒԽ

Անապաշտական կարծիքներ մարդու վրայ : — Արեգ մեռելոց :
Առէլ : — Թափառական Հրենայ :

Ինչուան հիմակ խօսեցանք սնապաշտութեանց ան-
մասին վրայ , ուր սատանայի եջմանութիւն կամ գե-
ցագոյն զօրութիւն մը կ'ենթազրէ մարդկային տղիտու-
թիւնը , եւ ջանալով հիմեն զրելու առ վնասակար կարծի-
քը , մեկնեցինք անոր սկիզբն ու հետեւանիքները : Մեր
պաշտօնը կատարեալ գլուխ հանած չենք սեպւիր , ե-
թէ ոչ առաջ առնունք հիմակ ան , սնապաշտական կար-
ծիքներն ալ որոնք մարդիք իրենց կամ բնութեան վրայ
հնարած են , միշտ գերագոյն զօրութեան մը վրայ հիմ-
ած :

Մարդուս վրայ հաստատուած գլխաւոր սնապաշտա-
կան կարծիքը մեռելոց Ողիքն է , որուն պատճառը հո-
գւոյ անմահութեան մէջ պէտք է մնտուենք : Հոգւոյ
անմահութենէ , որն որ խիստ հին ատենի դաւանութիւն

Տես թիւ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 :

է, տգիտութիւնն հետեւցուցած է անոր ներկայութեաւ
նը հաւտալնալ, և ու ուսուն հաստատութիւն տուած
են հնոց ուրուականներն ու նորոց հրաշալի երեւյթ-
ներու պատմութիւնները:

Վեռելոց ոգիբներու երեւալուն շատ օրինակներ ու
աւելի աւանդութիւններ ունինք: Ուէ որ իրաւ է թէ
մեռելները չ'են յարներ ու երեւան չ'են գար, հապա-
ինչ է աս օրինակներուն մեկնութիւնը: Վարդկային
միտքը կամ երեւակայութիւնը ունի մասնաւոր հիւան-
գութիւն մը, որուն ոմանկը ենթակոյ կ'ըլլան, և որն որ
առջի բերանը սաստիկ ըմբռմնունց մը, երթալով կ'ըլ-
լայ մասց քափշտակութիւն ու մասաւոր հիւանդութիւն-
կամ յիմարութիւն: Առ վիճակիս մէջ միտքը կ'սկսի
տարածիլ ոչ միայն իրեն շրջակայ նիւթոցը վրայ, այլ
եւ հեռու կամ գերագոյն բաներու վրայ, որոնք կ'սկսի
երեւակայել, զգալ, տեսնել:

Երբ աս հիւանդութիւնը երեւան կուղայ, ներքին
պատճառ մը կ'աւնենայ, մաղձի կամ արեան առատու-
թիւն, տխուր կամ յուսահատելի դիպուած մը, վիեր-
ջնորդիս անգութ չարագործութեան կամ մարդասպանու-
թեան յիշատակ մը: Եւ իրօք, մաղձն ու արիւնը երբե-
մն խղիքելու չափ կը նեղին, ու մնապաշտ մարդը կար-
ծէ թէ միջաւանջ կամ կոփիցնէ որ վիզը կամ կուրծ-
քը կը ճմէ: Հայր մը կամ մայր մը, որդիական սիրով
վառուած, կարծեն թէ իրենց մեռած որդւոյն կամ ա-
մուսնոյն ոգիբը աչքերնուն առջեւն է: Չարագործ մար-
դասպան մը, իր ներքին խղճէն կերուած, կը գողայ իր
անմել զոհէն, որն որ կարծէ թէ միշտ աչքին գիմացն է:
Երկրորդ պատճառ մըն ալ տեսանելեաց յափշտա-
կութիւնն է, ուր չէ թէ միտքն է աչքը խարօշ, այլ

աչքն է զմիսքը չփոթողն ։ Քանի քանի անդամ ողիք կարծըւած երեւցիթ մը ճշմարտիւ ուրիշբան չէ եղած բայց թանձը ծառի մը արմատը կամ անոր չուքը ։ Ա եւ նեսիկի Սուրբ Մարկոսի գրան տոջեւ երկու պղնձէ ձիերուն նայելով ։ Երբեմն մէկը սկսեր է պօռալ թէ կը շարժին ու յանկարծ բոլոր ժողովրդեան աչքը ևահ բելով կարծեր է նցյն երեւցիթը տեսնալ¹ ։

Ու որ աչքին հետ ականջն ալ խարուելու համար որովայնակոչութեան փորձ մը, ու քմին համար՝ ծծմբային հօտ մը աւելցնենք, կատարեալ ոգիքներ երեւան կուգան ։ Մեր օրերը Քոնդ ոյնչափ մարդկիք խացեց որովայնակոչութեամբ, որչափ հին տաենի քրմերը ։ Ու մէտքտ քրիստոնէական կրօնքը մեռելոց ոգիքներու հաւատքը կը մերժէ, ասկայն ոչ ուրիշ բարեն եւ ոչ ասկէ աւելի տարածուած սնակաշտեթիւն մը կայ ։ Գիտ գար մը ասկէ տուաշ աս սնակաշտեթիւնը նոր կերպ տարածիուսիկ ակտով մը պլանկած էր Աւրապից մէկ մաս ու ։ Աւստրից, Մաճառստանի ու Լեհաստանի մէջ

1 ։ Երբ որ մասնաւոր պարագայներով չենք կը բնար չեռաւորութեան վրայ ճշմարիս գտղափար մը ունենալ, ու նիւթերը ըստ մեր տէքին վրայ շնորհ անկենանք, կամ պանկերին կը դատենք ։ Հարկաւ ան տաենը կը սկսալներ նոյն նիւթերուն մեծութեանը վրայօք ։ Ամեն զիշերը համբորդութիւնն ըրած մարդ փարձութեր մասիկ մէկ թուով մը հեռու ծառի մը պէս կը տեսնըի, կամ հեռու ծառ, մը մաս թուովի մը պէս ։ Ամեն անդամ որ մարդ զիշեր առն չի ճանչած տեղերը գտնըւի, որոնց հեռանքութիւնն ու սյիւնցը նիւթերուն ձեւը չի կմնար որոշել մաս թիւն պատճառաւ, միշտ հանդոքած բաներուն վայ առած գտղափարը սխալւու ենթակայ է ։ Ասկէ ան սնրափե ու ներքին վիխը որ զիշերուան մասթը ամէս մորդկանց կազդէ, ասքը վրայ հաստատած է ոգիքներու ու խօսկաներու երեւցիթները, որ այնչափ մարդիք ակսած ենք կը ուն ։ Ասպրաբար պատասխան կու տան անոնց թէ ան երեւցիթները իրենց երեւակայութեանը մէջ ենք և սակայն իրօք անոնց աչքին մէջ կը քնային ըլլու ։ Աւրեմն ըլլու կան օրինաց դորձը ողերներու երեւցիթ կը լայ ու ունչ գիտն ։ Բնաւ Պատրի

մեռել չի մնաց որ արիւն ծծող կամ Ա պնդէ՞ր չ'ըլլար
ու մարդ չի մնաց որ անկէ չի վախնար : Թառելովոր,
թապապա, կալմետ եւ ատենին ամէն օրադիրները աս ա-
րիւնծուծներուն հրաշալիքը պատմեցին, որոնք գիշեր-
ները իրենց գերեզմանէն ելլելով կենդաննեաց արիւնը
կը ծծէին ու իրարու մարմինը կ'ազականէին : Ասոնց
մէջ Մէտէյացի Անոն Պօղոս մէկ մը կը յիշեն 1742 ին
լրադիրները, որն որ հինգ տարի միօրինակ մեռելոց ճա-
շըն ըրած է : Մահմառատան, աւաղուուն երկիր, որուն տառ
կը, ինչպէս Եղիպատոս, բնականորդար մեռելները ամ-
բողջ կը մնային, հրաշալեաց տեղի մը դարձաւ, որուն ծու-
ցը մտնող մարմինները գիշակեր գաղան կ'ըլլային :

” Ի՞նչ, մեր տասնըստիմերորդ դարուն մէջն է որ
Ա պնդէինե՞ր եղան . Լորերու, Շափթեսպիւրիներու,
Գրանշարներու ու Քողնեներու աշխարհք գալէն ետքը .
Տալանպերներուն Տիալրոներուն ; Սէն — Լ անպերնե-
րուն, Տիւքրներուն ատեննէ որ անոնց հաւատացին, ու
յարգնյագատիւ Հ . Օժոստինոն Կալմետ տպեց ու նո-
րէն տպեց անոնց պատմումիւնը, Արպոնի հաւանու
թեամբ . . . :

” Այ Ա պնդէինե՞ը մեռելներ եին որ գիշերը իրենց
գերեզմաններէն կ'ելլէին կենդաննեաց արիւնը ծծելու-
համար, վղէն կամ փորէն, որմէ ետքը նորէն իրենց
փոսը կը մտնէին : Դօժուած մարդիքը կը վաստուժնային
դուներնին կը նետէին ու կը հալէին . ծծոլ մեռելներն
աւ կը գիւնային, կարմիւադունէին ու Նեւելօք ախորժակ
կունենային : Լէհի, Հունդարիայի, Աիլեղեայի, Սո-
րավեսայի ու Լորենայի երկիրներուն մէջ մեռելները աս
ճաշը կ'ընէին . . . Փնտուեցին զանոնք սրտերնին հանե-
ցին ու երեցին . . .

Ան ատենք ուրիշ բանի խնդիր չեղաւ թէ չէ քըն-
նելու որ բոլոր աս մեռելները իրենց կարողութեամբն
ցարութիւն կ'առնէին, չէ նէ Աստուծոյ կամ ժամա-
նային ջօրութեամբը: Ինչ որ սուրբ (Օ) զուտինոս, մուրք
Ամբոսիոս եւ ուրիշ սուրբերը զըսւցեր եին մեռելոց եւ
կենդանեաց վրայ, առաջ բերուեցաւ: Տայց բոլոր աս
պատմութիւնները, որչափ ալ որ իրաւ ըլլացին, Ա ա-
քինելքաւ հետ կապակցութիւն մը չունեին: Ազգեցին
գտնալ հին կտակարանին կամ գիշաբանութեան մէջ
Ա անելքը մը, որ օքինակի համար առաջ նետէին, բայց չի-
կցան գտնալ?¹

Եւ յիրաւի: Աակայն մենք կարծենք թէ մեր դիցա-
բանութեանը մէջ ասոր մէկ անսակը կայ աս է
Առլէզը, որուն առուդարանութիւնն ու զրոց Ակայու-
թիւնները² տարակցու չեն ձգեր արիւն ծծելուն կամ
լվելուն վրայ: Ա իայն թէ Բնչ եր աս Առլէզը: Առ-
տուածները, սատանայ կամ ոդիր մեռելներուն, չենք
գիտեր, թէպէտ եւ աս մասպաշտութիւնը աւանդու-
թեամբ ինչուան այս օր մնացածէ մեր ուամկին մէջ,
որն որ յարկերուն վրայ երբեմն ուտելիք կը հանէ, որ
պէսզի մրու արկներէ ետքը, մարդուն վրայ զիսաւոր որ-
նապաշտութիւններէն մէկն ալ անհոհ նորդոց կարծիքն է:

1 Խոստ: Բարու: Յօդ: Առնել:

2 " Հրամայեցի Աստուծուցոյն իմաց միջուլ զվեր նորաեւ կենդանու-
ցի, եւայլն խորեն: Ա ։ Պ. Ժ. Ժանին եղին (լուսուս աղանելցին Մու-
նցայ), ի տաճիսն: անէին թէ վասն զի այր քաջեր, առլէզը իշանեն
եւ յարուցանեն, զնայու, Բնչանետ, Գոր: Եւ, Գլ. Ռ. ։ Յորժամ
վրաւոր որ անկեալի պատերազմի դնեցի, թէ լիզիցէ եւ առողջու-
ցուցանիցէ կը, առլէզն կոչւն: սյլ, ամենայն առանպելք են եւ պա-
ռաւանց գրգիւնք ։ Եւ Ա. Բ. Բ. ։

Քոնց կարգը կը դասուն ամէն ազդք Ենովքն ու Եղիսան ։
Դայց ասոնցմէ զարմանալի է Եածուալին Հրեայն, ու
բուն Խրոպայի ռամիկը կը հաւտսյ, եւ որն որ աւելի
զարմանալին, և ասյու մը տեսած ըլլալն։ Երեքտասա-
ներորդ դարուն հեղինակ մը, Արտմէռո Ռարի, անդ-
պիացի բննետիկեան կ'ոււանգէ թէ Հրեային պատ-
մութիւնը Հայ Խաղիսկողոս մը իրեն ըրած է, որն որ
Վնդղիա ճամփորդութիւն կ'ըներ ու Խրայելացի թա-
փառականը տեսներ էր։ Ուսմկանկան կարծեկը տոիկոյ
ապարանքի պահանորդներէն կ'ենթադրէ, ուր որ Քրիս-
տոս տարած էին, եւ զոր աս պահանորդը սաստկու-
թեամբ մղելուն համար չ դատապարտւէր է յաւիտեան
թղի եւ դադար չ'ունենալու. այլ միշտ եւ անթուլ աշ-
խարհքին երևոր քալելու, առանց հանդստեան, առանց
յարկի, առանց հայրենիքի եւ առանց սուկի, եթէ ոչ
հառ մը լումայի, որն որ ուղած ատենը քսակեն կարե-
նայ հանելու ոչ հատնի, ոչ եւելնայ։ Անկեց ի վեր առ
եղիկին կը քալէ ու միշտ կը քալէ, թէնդէալ Հայ եւ
պիսկոպուէն զօտ դիմք ուրիշ տեսող մը չկայ ինչուան
մեր օրը ուր եռանգուն երեւակայութիւն մը կեղծդը-
րութեան մը մէջ նորոգելով առ սնապաշտական տւան-
գութիւնը, եր հսկայածեւ շենքին հիմունքը հաստա-
տեց անոր վրայ¹։ Որոշ ճշմարտութիւն մը ճակայն կ'եւ
րեւսյ մեղի առ կեղծեաց տակը առ թափառական Հր-
բեայն իրօք Խրայելացի ազդը չէ մի, որն որ Քրիստո-
սէն ի վեր անդադար երկու երկիր կը թափառի ։ եւ
ոս անէծքին այլաբանական էակը, որուն տեսութիւնը
Հայու մը կ'ընծայւի, դժբաղդ ու իրաւացի փոխադար-
ձութեամբ մը չի նշանակեր նաև Հայ ազգը։

1 Եւ դինէոս Ս/ւ. Թափառական Հուման

ՊԵՆԱՍԵՎՈՐԻԹԻԿԱ

Մ Ա Գ Ր Ո Ւ Հ Ե

ԿԱՄ ՍԻՐՋ ԶՈՅ

ՊԵՆԻԼ նորափլթիթ ՚ի ծաղիկ հասակին,
 ՊԵՆԻԼ ոչ յարեւէն ևամրեալ գիշերազուարձ,
 ԸՆ վարդըն պուլմուլիկ ճըճեաւ սիրտըն կըբծած,
 ՊԵՆԻԼ ոչ ճաշակեալ կենաց ամէն վայելքն,
 ԵՐԲ չորս կողմա ամէն յոյսք բոլորած կը խնդան,
 ԵՐԲ աշխարհք թեւալբաց հրաւէր կուտայ գըրկին,
 ԵՐԲ զըւարթ աղջըկունք պար առեալ կըխայտան . . .
 Դառն հօտէն մոլորեալ, զըր ՚ի մահ կը քարշեն:

ՊԵՆԻԼ . . . ՈՇ, գարուն դեռ չիտեսնա քըսս
 Դէռ հասակն այն ուռուց չիծըւեցաւ նըման,
 Դէռ այտիցն այն երանդ երբէք չի գալիացաւ,
 Եւ համբուրից հըսով չ'երեցան չիկացեալ .
 Օտուադաստն ոսկեհօտո եւ ըզգիրկն ամուսնոյ
 ՚Նա չ'ետես, եւ ոչ ճընշելով ՚ի ծոցին,
 Ռզմայրական միրս ՚ի ճակատ երեխին
 Դրոշմեց ըլսուրբ կընիքն ՚ի շըրթանց մայրենի:

Վչկունք ունէր նուաղը, աստղերու պէս տըրտում
Ը ողեր արձըկելով՝ ի մէջ գիշերին .
Ու երբեմն գոհար կաթիլ մի արտասուք
Փայլած ան աչաց մէջ ուր լցուն փեկիեկէր,
Նըմանէին ՚ի լիճ ուր խաղայ ծիածան,
Կամ ձիւնորակ ամպոց լի շոգւով մաքրափայլ,
Օոր հողմունք յանկարծիկ կըհանեն լուսնոյ գեմ
Եւ ուր լցու ծոցանսց զինչ արցունքն յարտեւանս :

Հասակ ունէր ճըկուն զինչ բոյս մի դիւրաթեք,
Ծագուհւոյ պէս շըքեղ, կուսանի պէս համեստ .
Ըմէն ձիքը նազելի բողորէին նուլաւ,
Ինչպէս փունջ մի ծաղկանց օրուն մօտ թեթեռնիկ,
Եւ մեղուն եւ թըռչունք նախանձու պար առնուն :
Ոանուկ՝ երբ փայփայէր, տիկին երբ հրամայէր,
Հերէ ծիծաղաղէմ թարմ ՚ի տես եւ յեռանդն՝
Երբ գութ եւ խընդութիւն պարզէր անոր երեսն :

Լաց, երդանք իմ, լաց, սիրա նորա լըցեալ է .
Լըռեա, քընար, լըռեա, տըրտում է նորա սնձն .
Տըրտում՝ զինչ լապտերն երկնից գիշերալառ,
Օզր պատէ շըրջանակ բաղմագունեան բակին,
Եւ որ ըլլցու փայլուն նուաղէ ՚ի շամանդաղ:
Տըրտում՝ զինչ հրեշտակ երկնահրաշ փառօք,
Ը նորհից ամպերուն մէջ երկրաւոր յախտից տես,
Եւ որ վերածըլսի ցընդեալ զերթ գոլորշի:

Վիանգամ սիրեց եւ սիրոյ զոհ եղեւ
Եւ ըստ ինկն իրեն. Բնչէ կեանքն որ ապրիմ. . .
Եւ սիրեց մինչ ՚ի մահ սիրով եռանդագին,
Օարուած կարապի ձագ, ում թեւերք չեն բուսած,
Ում թաթիկք դէռ անզօր ՚ի լող մէջ լըճակին,
Ուր հարբենայ ջըրով բնիյադ զուարթութեամք,
Յանկայ թէ կարէր կուլ տալ ջինջ հեղուկն ամէն.
Եւ յատակ նորա խոր կուլ տայ զժըշտւառ թըռչուն:

Վցաւոր, կանկ մի առ, տուր շիթ մի արտասուք
Այդ հողին որ փակէ ծաղիկ մի նորատունկ՝
Ծառամեալ դէռածիլ եւ ՚ի շաղն անվայել.
Խեղճ վարուժանիկ, մաքրասիայլ վիետրոց տակն
Ռզդըտիրն ծածկեալ ՚ի քուն յաւերժական.,
Ու ՚ի ծոց մայրենի հանգիստ աշացն առեալ,
Ու այլ մահարձան բայց հէք բանք երգօղիս . . .
Եւ հէգն անյուշութիւն . . . անցաւոր, ցող մի տուր :

Ք Ա Դ Ա Ք Ա Կ Ա Ծ

Ք Ա Դ Ա Ք Ա Կ Ա Ծ Ե Ւ Թ Ի Ւ Թ

Հ Ա Կ Տ Մ Ի Ն Ե Ր Ա Մ Ս Ո Յ Ց :

Հասարակապետութեան նախադահի լուի— Ա պ ո լ է ո ն ,
յանկարծակի փոփոխութեամբ մը , մայիսի 31 ին օրէնք
քը ջնջել ուղելով , իր պաշտօնէից հետ հակառակու-
թեան մէջ իկնաւ : Բո օրէնքը (որն որ մեր ընթերցողք
արդէն դիտեն թէ հասարակաց ընտրութեան արդելք մըն
է) կը պաշտպանեն չափաւորեալ հասարակապետականք ,
եւ ռամկապետականք կ'ատեն : Ուստի եւ Գոշէ պաշտօնա-
տաքք սաստիկ ընդդիմանալով նախադահին որոշմանը ,
հարկադրեցան իրենց հրաժարականը տալ , զո՞ւի—
Ա պ ո լ է ո ն ընդունեց : Քանի մը օր տարտամ վիճակէ
մը ետեւ , ուր հին պաշտօնեայք դործերը կը տեսնէին
եւ Պիլիեռյ կամ ուրիշ մարդիկ կ'առաջարկեւէին անոնց
աեղ , վերջապէս պաշտօնէից ժողովը ասանկ կը կազմի-
ւէր . Պորպիէ արդարութեան . Օնիւրկոյ արտաքին գոր-
ծոց . Օնորինյի ներքին տեսչութեան . Ճիրոյ հասարա-
կաց կը թութեան . Քաղաքիանքա՝ վաճառականութեան ,
Լաքրոս՝ շինուածոց . Լըրուա Աէնդ— Արնոյ՝ պատե-
րազմի . Օնորթուլ՝ ծովապետ . Պլոնտէլ՝ ելեւմաից :
Քարլիէ Փարիզի ոստիկանութեան հրամանատարն ալ
հրաժարելով իր պաշտօնէն , անոր տեղ հաստատեցաւ

Պ. Առեալ : Ի՞ոզոր աս մարդիքն, բաց իրեքէն, Աղջ գային ժողովէն դուրս են :

Ուսմկապետական օրադիրներէն ումանք Լուի—Կարու լէսնին բոնած միջոցը շատ կը գովեն, թէպէտ եւ չեն ծածկեր անոր մէջ 1852 ի ընտրութեան նպատակն : Ենչ որ ալըլայ, Լուի—Կարու կը պատրաստըւի, 'ի դումարի Ազգային ժողովըն, առաջարկել անոր մայիսի 31 ին օրինաց բարձման գործադրութիւնը, որով հասարակաց ընտրութիւնն կարենայ լումբն եւ բացարձակ կատարւիլ : Սակայն աս շնորհքին պայման կը դնէ Սահմանադրութեան քննութիւնը, մասնաւորապէս ան յօդուածներուն, որ իր նորոգ ընտրութեանը կ'ընդիմանան :

Կառավարութիւնը պաշտրման վիճակի մէջ դրաւ Շէր եւ Աիէվը նահանդները՝ անոնց մէջ ծագած շփոթութիւններուն պատճառաւ : Վս շփոթութիւններն ուրիշ բան չ'էին բայց եթէ զինեալ մարդկանց յարձակումն զինուորաց վրայ՝ անոնց ձեռքէն ազտուելու համար Իշրէսիի եւ Սանսէրի խուզարարները : Բայց այսպիսի շրջափոթութիւններ պակաս չ'են 'ի Գաղղիա, ինչպէս Վալիէ նահանդին մէջ պատահածն ալ, որոնք պաշարմամբ կը զապլւին :

Աւստրիայ կայսրը ամսոյս առջի օրերն հասպւիր մայրաքաղաքին մէջ, քանի մը օր ետքը իր նոր հրամանագրին հպատակութեան երդումն ընդունեցաւ Պաշտօնէից կողմանէ, որով Աւստրիական սահմանադրութիւնը մէծ փոխուսութիւնն մը կը կը :

Աւստրիան Դատավական տէրութեանց հետ երկառ թուղւոյ դաշինք մը հաստատեց : Եւ աս գործոյն կատարումը, որն որ չըլս տարւոյ սահմանուած է, իւ-

տալիսյ մեծ մասն Աւարիոյ հետ պիտի կարենոյ ըզդ-
թայակապ միացնել:

Գրանքֆորդի գերմանական ժողովն որոշեց որ իբ-
րահիմանութեանը համար մասնաւոր զօրք եւ ոստիկա-
նութիւն մը հաստատուի: Աս զինուրական գնդին հը-
րամանատար անուանեցաւ Ծքեքէնշմայն զօրապետը: :
Ուրիշ նստի մը մէջ, ժողովքը երկրորդ անդամ մերժեց
Անդղիոյ եւ Գաղղիոյ երկրորդ բողոքն ընդդէմ Աւո-
տրիոյ մանելուն, Գերմանական դաշնակցութեան մէջ:
Ասկայն աս խնդրոյն գործադրութիւնը հիմակ շատ հա-
ւանական չ'երեւար, երբ նշյն իսկ նրուսիան խնդրեց
ժողովքէն եւ հանեց իր Գերմանիոյ մէջ մտուցած երկր-
ներն յեղափոխութեան ժամանակին:

Անդղիոյ արուեստից տեսարանը ամսոյս 11 ին դոցուե-
ցաւ եւ անոր տօնախմբութիւնը կատարեցաւ 15 ին՝ իներ-
կայութեան անհամարբազմութեան: Օրագիրները եր-
կարորէն կընկարագրեն ան վեհ երեւոյթն որ Ֆուսարա-
նը կը մատուցանէր վերջին օրն, երբ վաթուուն հազար
ժողովուրդ մը երգելով եւ ողջունելով՝ կ'ելլեին վերջի
անդամուն ան համաշխարհական արուեստարանէն, որուն
նմանը գուցէ ոչ երիէք պիտի նորոգւի: Աը հաշւեն թէ
տեսարանին բաժանորդքը, իրենց ծախքն հանելէ եսեւ,
նոյնչափ մըն ալ շահեր են, որն որ զրեթէ երեք հա-
րիւր հաղար լիրայի կը մօտենայ: Բաժնըւած մրցանա-
կի միտալները երկք հաղարը կ'անցնին, որոնցմէ միայն
հարիւր եօթանասուն հատը առաջին կարգի, որուն կէսը
Անդղիա ստուցաւ, յիսունէն աւելի Գաղղիա, երեք հաս
ալ Տաճկաստան՝ ի փոխարէն աշխարհիս իրեք մասելուն

մէջ ունեցած բերքերուն : Ասոնցմէ ՚ի զատ Տաճկան
տանը երկրորդ կարգի բաւական մրցանակներ ստացաւ :

Տաճկաստանի քաղաքական լրւրերն երկու նշանաւոր գիտուածներ են, որոնց մէջ Տարձրագոյն Պառունիմաստութեան եւ վեհանձնութեան ապացոյցներ կուտայ : Մէկն է Վգիպտոսի Խնդիրը, ուր Ենգղիական ընկերութիւն մը շոգեկառքի երթեւեկութիւն կ'ուզէր հաստատել . Սիւէզի պարանոցին վրայ եւ անկեց Աղեքսանդրիա : Տարձրագոյն գուռը Կպասս ։ Փաշային գլորած նամակին մէջ (որն որ Կոստանդնուպօլսոյ օրագիրը եւ օտար լրագիրներ կը հրատարակեն) կը ծանուցանէ թէ Եգիպտոս . Օսմանեան տերութեան հպատակ երկիր մ'ըլլալով, առանց անոք հրամանին ասանկ մէծ գործի մը մէջ չի կրնար նետուիլ, թէ օտար տէրութիւն մը իրաւոնք չունի անոր ներքին գործերուն ձեռք զարնելու եւ թէ Կպասս ։ Փաշան կ'ըրնայ շինել երկաթուղին իր երկրին եկամտից թոյլտուութեամբն : Իսկ Քոշութին արձակումը, զոր Ախացեալ ՝ Եահանգաց Ա'կ'սէնէն շոգենաւն եկաւ տանելու Վերիկա, եւ զոր Գաղղիան մերժմեց Անրսիլիայի եղերքէն, իրաւամբ . Օսմանեան տերութեան վեհանձնութիւնը գոլութեան արժանի կ'ընէ : Հիմակ Քոշութ Ենգղիա հասած է, ուր ժողովուրդը պատուաւոր ընդունելութիւն մը կ'ընէ Քէօթահիայի կալանառոլին, եւ ուր որդիքը վարդարան դնելէ ետեւ, պիտի մեկնի դէպ ՚ի Ամերիկա :

ՕՐԻՆԱԿ ՃԵՂ Չ Ա Ա Խ Թ Ի Ւ Մ Յ

Ք Ա Մ Ա Ն Ա Կ Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն :

Չմեռն իր մրրկալից ամպերովն, անձրեւներովն ու միւնտը կը մօտենայ : Աս դառն եղանակին մերձենալը տրտմութեամբ ու վախով կը քնչ գիւղերու բարեկեցիկներն, որոնք կ'սկսին աճապարանքով թողուլ իրենց աղինեան դրախտներն ու ապաստանիլ քաղաքին մեջ, նըման կունկներու երամ երամ սպատիաշտնչ հովերէն ժիախչելով : Աս քիչ շատ աղնուական գիւղաքաղաքացիքն, դէռ շմնական զքօսանաց շոգւովը ծանրացան, կուգան իրենց զուարձալի շրջադայութեանց փոշին թութակիելու ընկերութեան մէջ : Տաք կրակի մը եւ ոգելից բաժակի մը առջեռ նստած, կ'սկսին մտածել եւ հաշւել որն իր ըրած շահը կենդանական տնտեսութեանը մէջ, որն իր կորսւստը խաղի եւ մէջ, եւ ուրին իր յաղթանակները մանաւանդ աս վերջի մասին մէջ, որոնք ընդհանրապէս իր աչքին աւելի մեծ կ'երեւան քան ծեր զննուորի մը առած մրցանակներն : Խեղձցը նորք մարդկային մասց դէշն ան է որ դրեթէ միշտ սամտածութեանց մէջ մտնող մարդիք, բոլոր հաշիւ ընելէ ու դոցելէ ետեւ, աւելի դատարկ ու բաց կ'ելլեն քան Աղամ յելս դրախտին եւ քան զվաճառական՝ ի յլստակել պարտուցն :

Ա'ըսեն թէ մարդոց խօսքերն իրենց դործքերուն հայելին է : Ատիկ ըրէ ձմեռուան գիշեր մը ժողված մարդոց խօսակցութիւնը իրենց ամառուան նահատակութեան-

ցը վրայ . Երիտասարդ Կրեսոս մը կամ ծեր մը սիրահար .
որ հարիւր հազար կերեր են՝ չեմ գիտեր ինչ Պոքա-
չեցի սագերուն համար , որոնց փետուրը սրտելնին խո-
ցերէ : Չե կարծես թէ աս ամէն զեղս Կրեսոսքն , թա-
գաւորական գանձն իրօք ունին . չէ , ընդհանրապէս շա-
տըն . եւ ոչ փախստականի մը չափ ունեւոր են : Ուրեմն
ի՞նչպէս կ'ըլսայ զեղսութիւնը , պիտի ըսես : Ատիկ ը-
րէ , թէ որ չես լած :

Հոսյլ մարդ մը , որն որ փառաւոր վատնութեամք մէծ-
անուն ստացեր էր քիչ ժամանակուան մէջ , հացկերոյթ
մը կը պարտաստէ , որուն կը հրաւիրէ միանդամայն իր-
պարտատէրքն ու պարտականները : Աեղանը լմնալու
վրայ էր , երբ գինելից Ամփիտրիոնը , իր կոչնականացը
կենդանութեան գաւառթը պարպելով , հանդարտութեամբ
ըստ անոնց :

— Տեարք իմ , կերտք ու խմեցիք ինծի հետ , անուշ
ըլսայ : Հիմակ ձեղի խօսք մը . մարդիք կան որոնք ընկե-
րին քթոր ստացուածքը ուտելէն ետեւ , կը փախչին կամ
կը ծածկին , բաց կ'ելլեն եւ թուերու հաշիւ մը կուտան
իբրեւ թէ իրական հատուցմոնք մ'ընէին : Ես ոչ առ
փախուստն եւ ոչ առ հաշիւները կը սիրեմ : Ի՞նչ
պարտք ունիմ ձեղի , եւ ի՞նչ առնելիք ձեղմէ , Պարոն-
ներ . գումարը Ճիշդ նոյնչափէ : Ուրեմն , պարտատեալք ,
աչա ձեւ պարտականիքն , ըստ՝ կոչնականները իրարուցը-
ցունելով . դացէք եղաօր պէս վարեցէք :

Արշութիւնը առաւ կոչնականներն , որոնք պահ մը
լուռթեամք իրարու երեսը նայելէ ետեւ , սկսան պար-
տատէրք պարտականաց վիլը նետւիլ :

— Կեցի՞ր , ըստ մէկը , ես ալ խօսք ունիմ : Ես առ
մարդէն առած աղբանքս ինչու այնչափ սուլ դներ եմ :

Հարիւրին տասն հատուցեր եմ; ու մնացած իննուունը ինը տարւոյ դաշտամբ պիտի հատուցանեմ։ Վրդ, ինը տարւոյ շահը վար գրէք, հիմակ հատուցանեմ։

— Ես, ըստ ուրիշ պարտկան մը, հարիւրին քսանը հատուցեր եմ, ու մնացածը անդին պիտի հատուցանեմ, ինչու որ քանի մը տարւոյ հատուցման միջոց ունենալով, ու ողջ տեղ մը փնտուելով առած ասպանքիս գինը պառկցնելու, անդին աշխարհքը գտեր եմ, ինչպէս կ'ապսպրեն զիրք "ուր ոչ գոշ մերձնայ եւ ոչ ցեց ապականէ"։ Վսանդիի աշխարհքնալիմ փորս է, ուսկից ապահով տեղ չգտայ։

— Բուելէ որ, պուացին մէկ ձայն պարտատեարք աս թշուառականներուն ո՞րը մեր ընչեց շահօվն, որն ալ մեր ստացուածքովն կերակրեր են, իրը թէ մենք անոնց յարգը չի ճանչնայինք, մարդարիտը չգիտցող խողերու պէս։ Հիմակ մեր ունեցած պարտքերն ինչ ընենք։

— Գիտեն ինչ կ'ընենք, ըստ անոնցմէ խելացինք մէկը, մենք ալ մեր պարտատեարց աս պատմութիւնը կը հատուցանենք. կ'ուզեն առնեն, կ'ուզեն չ'առնեն։

Վհա ինչպէս աշխարհք կը գտանայ այս օրս ։ Եւ ինչպէս ամէն բան կը մեկնըեի, ասկէ շատ բան կրնաս չափել եւ հետեւցնել։ Հոգ չէ որ շատ հարստութիւն ունենաս, կամ շատ հմտութիւն, կամ շատ գործունեութիւն։ Վսոնք պարտպ բաներ են, այլ աշխարհքիս մեջ նշանաւոր ուամփկ ըլլալու սովորական ճամբան ասանկ է։ Կախ եւ առաջ, պարտքէ ամէնեւին չի վտինալ, ինչու որ տէր ես պարտատէրիդ։ բայց, առնելիքիդ ծառայ կ'ըլլաս։ Երկրորդ, հասարակ քաղաքավարութեան խօսքեր գիտնալ, ինչպէս են և Տէր իմ, թադաւոր իմ, և եւայլն, որոնք շատ ատերու մէջ խառնած քշել։ Աղ-

բորդ, միշտ բարձրէն թռչնիլ քեզմէ վար աստիճաննի
մարդոց առջեւ . ամէն ամառ երթալ մէկ կամ աւելի
գիւղեր, խաղի մէջ կորսնցնել առանց կոկծալու . վերը
յիշած սագերնուս վիւնիկ եւ արմաւ թռչուն ըսել .
խոնարհ եւ անամօթ ըլլալ անոնց առջեւ . վզըուկի պէս
վզնոց ու տղըուկի պէս գալար մազեր ունենալ . աղա-
չանք մը ընօղին “ գիխուցաւ ” ըսել , եւ օրագիր մը առնել
ու քանդատիլ իբր թէ կարդալու ժամանակ չկայ : Աս
կերպով, ինչ որ ալ ըսեն բարյագէտք, քու յառաջա-
դիմութիւնդ հաւաստի է . մէկոփբաստն եւ Լասլիյէ-
րը շփոթելու բաւական է ասանկ մարդ մը :

Իրաւէ թէ մեր խօսքը հոս հասարակաց համար է,
ամէն աղգի մարդոց : Ի՞այց ’ի մասնա-որի մեր աղգին
վրայ նոյն պատիւը գարձնելու չ'նկը դժուարիր, թէ եւ
զրպարտութիւն է ըսեն : Ի՞նչ, զրպարտութիւն : Կայ
միջբարք մը որ մեր աղգին մէջ անծանօթ ըլլայ : Ուէ
որ Ա ան - Տիքին վրձինն ունենայի, մեր աղգը՝ կը նը-
կարադրէի ասանկ . Հայու գլուխ մը կը դնէի Տաճկի
գլխաբկով, եւրոպացի վարտիքով, Քրդի վերարկով
ու Քամըուքի կօշիկներով . քիչ մը բարեսրտութեամբ,
շատ բարբարոսութեամբ, բաւական հանճարով եւ շատ
նմանասիրութեամբ կը զարդարէի աս պատկերին էակը :
Խտքը ամէն աշխարհք, ամէն աղգաց մէջ համարձա-
կութեամբ կը խրկէի զան . թէ որ աղգ մը գտնըւեր, որ
իր եղքօր որդին չկարծեր զան, շատ սխալած կը սեպէի
զիս :

“ Ա անանասիրութիւն . . . ա՞չ, ասոր վրայ քիչ մը կ'ու-
ղեմ խօսիլ : Ա անասիրութիւնը մեր՝ մէջ այնպիսի թան-
ձըր արմատներ ձգած եւ աս մասին անանկ բարեբեր
երկիր մըն է մեր ” փոքր ածունն, որուն մէջ ինչ որ տըն-

էկաս, մէկին հազար կը բուսցնէ : « Երասեր երիտասարդ՝
կամ խաթուն մը, կրնայ հագուստի եւ վարմունքի մէջ
պղտիկ ձդել ֆարիզի, ամէնէն վայրինի առիւծներն ու
մուկները, (թարգմանաբար, հասկցիլ ամէնէն յանդուգն
նորասերները) : Բաւական պարծանք չէ մի մեզի որ լշ-
ըոպացնց ամէն կենցաղավարութեան, շարժմանցն ու
խօսակցութեան ձեւերուն ծանօթ ենք : Երաւ որ մենք
մեզ կը զրպարտենք երբ կըսենք թէ տդէտ ու անուսու-
մըն ենք :

« Ամանասիրութիւնը այս օրս տարտիոխիկ ախտի մը
պէս ճարակած է մեր մէջ . նմանասիրութիւն ամէն
աղջաց, (Սամանցւոյն եւ մանաւանդ եւրոպականին, նը-
մանասիրութիւն. 'ի խօսս, 'ի գործ եւ 'ի շարժուածս :
» Ամանասիրութիւնը այս օր ամէն վիճակի, ամէն աստի-
ճանի մարդոց սիրական բարձանքն է, մեծէն ինչուան
պղտիկը, երիկ մարդէն ինչուան կնիկը : Ուստի եւ քիչ
ծալրելի դիպուածներու առիթ չ'տար աս հրեշ ցանկու-
թիւնը, 'ի զուարձութիւն զբօսասէր աշաց :

« Ես սա երկու մարդոց որ իրարու հետ կը խօսին,
ու ըսէ ինծի թէ ինչ են իրենց շարժմունքներն : Ալ-
տիկ ըրէ խօսքերնին ու ըսէ թէ բան մը կրցա՞ր հաս-
կընալ : Տաճկերէն կայ մէջը, հայերէն, իտալերէն,
դաղլիարէն, ամէն բան կայ, ամէն աղջի հասկնալի լե-
զու մը, մանաւանդ թէ ամէնուն անիմանալի : Իսյց լսե-
ցի՞ր ինչ կ'ըսէր աւելի երիտասարդն իր ընկերին : Ուէ
որ չիլսեցիր, եկուր հետս ընկերութեան մը մէջ մըս-
նանք :

— Ի՞՞ս, ասանկ, բանը փոնկե՞ր է ուրեմն :
— Ի՞նչ կ'ըսես, եփեր ու լմնցել ալ է :

— Ո՞վ պատմեց քերդը, աղբար, շատ պատճենայ մարդ
ես ծօ՛, ամէն բան կ'իմանաս :

— ” Ար ունիցի ականջս լսեցյ, լուիցէ և երեկ ժի-
շանդիպեցաք գուք մտերիմն հետ խօսելու անիկայ պատ-
մեց ու ըստ թէ քեզի ալ չպատճեմ կը ճամփիմ ո ։
Ի՞նչ ընեմ, ականջներս խցէի ։

— Ինչու, աղբար, մեզի ալ խօսք պէտքէր, ուստի
կ'ըսեսոր ։

— Ես չեմ ըսեր, մտերիմն ըստ որ Յ. Եւ Մ.
ամէն դիշեր ժամը վեցէն ետեւ մինչեւ առառ կը խօ-
սին եղեր, Մ. ը պատուհանէն, Յ. ալ փողոցէն, ըստ
սովորութեան Գրանկաց, ընտոր որ պէտք է նէ, կը
հասկընաս :

— Օօօ, միտքս բան մը եկաւ, սըւոնց գիշերացին
նուագ մ'ընենք, ըստ սովորութեան Գրանկաց, ի՞նչ
կ'ըսես :

Եւ ասոր վրայ, շատ մը նախանձուներ, որոնց մէկը
ձմերուկի կեղեւ փողոցը սիսել կ'ուզէր, որը վերէն
վար բարձ մը ջուր խեղճ Յ. ին վրայ, որը չեմ դիսեր
ինչ, հաղար ու մէկ խաղ, որոնց եւ ոչ մէկը դործադ-
րելի ։

Սակայն հաղարփողեան համբաւը բանն ամէն դի ծա-
ւալեց, ինչուան նաեւ Մ. ին ականջն հասաւ իր դի-
շերացին հաղորդակցութեան պատմութիւնը ։ Յոյն ի-
րիկուն ողորմելին Յ. պարապ տեղ երկար ատեն անձ-
րեւին եւ հովին տակն սպասեց Մ. ին վերջապէս, առաւո-
տեան մօտ, զլսուն վրայ իշու երկու ականջ ինկաւ ։
Խեղճն առաւ ականջներն ու չի կըցաւ մեկնութիւնը
հասկընալ, բայց սաստիկ բարկացաւ կարծելով թէ

Եղջիւրի տեղ սխալմամբ նետւեր էին : Խեղճն ինք կը ախալէր . մենք կարծենք թէ աւելի հաւանական է առ ականջները Միդասին առասպելովը մեկնել :

Բայց գիտես ինչ է Միդասին պատմութիւնը . գուցե առ հնոց առասպելը քեզի անծանօթ է : Արդ , Միդաս փոխւդացոց թագաւոր մըն էր , որուն Ապողն փոքր կենդանւոյն մեծ ականջներն տուաւ 'ի պատիժ Պան շաստուածցյն երդն իր երդէն աւելի հաւնելուն : Միդասին սափրիչը զինք ածիլելով ատեն ապշեցաւ մնայ , եւ որովհետեւ պէտքէր բանը ծածուկ պահել , զինք չի կրցաւ զսպելու եւ կը ճաթէր թէոր հողը ծակելով իր գաղտնիքն անոր մէջ չ'աւանդէր : Ատեն անցնելով ան հողին լըայ եղէգներ բուսան , որոնք հովը զարկած ատեն միաբերան կ'աղաղակէին . ”Ձագաւորն Միդաս իշու ականջներ ունի” :

Աս եղէգներն կամ ով որ կ'ուզես՝ սեպէ մեզի ալ առ ժամանակակից դիպուածը պատմօղն , բանն ան է որ նոյնպիսի դիպուածներ պակաս չ'են մեր օրուան ժամանակադրութեանը մէջ : Ասոնք ինչ կը յայտնեն . — որ քաղաքավարութեան , կրթութեան , լուսաւորութեան մէջ մենք մեր կարծածէն աւելի յառաջադէմ կը քաւլներ : Իրաւ որ գեղեցիկ կրթութիւնն եւ լըս զարմանալի : Հապա ի՞նչ . կրթութիւնն եւ լըսը եղջիւր չ'են ունենար . այլ երկու խօսք դիտես ոլրել , կամ երկու հազար տուպրակ ունիս , կամ կ'երեւցնես թէ ունիս . ով պիտի հաշուէ զան , եւ ով պիտի դիտէ խօսքդ թէ քիչ շատ իմաստալեց ըլլայ : Բայց թէ որ ոչ աս ունիս ոչ ան , ոչ երկու սուտ գիտես , ոչ երկու տուպրակ ցցունել , ա՞չ , ան ատենը ստակ մըն ալ չ'ես արժեր . քեզ մէ անկիրթ ու տիսմար չ'ըլլար աս հասարակաց կրթու-

թեան եւ լուսոյ ժամանակը, ուր մշուշի մէջ մնացած
քարայր մըն ես: Աշխարհք այս օրս կ'ուզէ զուարձա-
նալ, զուարձանալ ի խօսս, զուարձանալ ի գիպուածսո
զուարձանալ յինչս, վաղուան մտածութիւն, վաղուան
արթնութիւն ի զրկաց թմրութեան: Կիրթ եւ լուսաւոր
մարդն այն է որ այս հասարակաց խնջոյքին կը բերէ
իր հարկը. մնացածը ձգէ Աստուծոյ:

Խսկ մենք, անցեալ ժամանակաց մարդն, ծեր զուար-
ձարան, որ զառամելոյ բնական հետազննութեամբն, կ'ու-
զենք ամէն բան քննել, ամէն դէմքն դարձնել, եր-
դւցնել, եւ իր թէ վիրահատով բանալ անդամաղըն-
նօրէն մարդկոյին կրից եւ ժամանակին պարագայից իոռ-
բերն, ահա մենք ալ կը զուարձանանք, ընդունի՛ մեղ ալ
դշխոյն իօալիս ի գտոս կատակաբանիցն, ուր տեսարանն
է ամէն դարու զուարձալի ժամանակաղրութեանց:
